

Ա Ւ Օ Ն


Ա Մ Ս Ա Գ Ի Ր

ԱՊՂԵՅԻՆ, ԲԵՆԵՍԻՐԿԱՆ, ԳԻՆԳԻՏԿԱՆ
ԵՒ ՔԵՂԱՔԵՆԿԱՆ

ՈՒԹՆԵՐՈՐԳ ՏԱՐԻ
ՇՐՋԱՆ ՄԻՆՄԵԼՅ



Յ Ե Ր Ո Ւ Ս Ե Ղ Ա Մ
Ի Տ Պ Ա Ր Ա Ն Ի Ս Ր Բ Ո Ց Յ Ա Վ Ո Վ Բ Ե Ա Ն Ց
1873



Մ Ի Յ Ն

ՈՒՔՆԵՐՈՒԻ ՏԱՐԻ
ԹԻՒ 9.

Ա Մ Ս Ա Գ Ի Ր

ՍԵՊՏԵՄԲԵՐ 30
1873

Ա.Զ.Գ.Ս.ՅԻՆ, ԲՍ.ՆԱ.ՍԻՐԱ.ԿԱՆ ԵՒ ԳՐԱ.ԳԻՏԱ.ԿԱՆ

Ա.Ռ.Ա.ՆՅ ՔՐԻՍՏՈՆԷՌՈՒԹԵԱՆ ՔՐԻՍՏՈՆԵԱՅ

Երկնասէն կրօնի հեղինակը, Յիսուս Քրիստոս աստուածաբան լինելու մէջ մտած զեզուէները մարդկան մէջէն վերցնելու և ի վերին երկուս զԱստուած պաշտելու կեզու պատիւ ձեռքը խափանելու և ջնջելու համար անն ճիգ րուս և իւր բոլոր կեանքն ու խօսքերը ցոյց կրտան որ զԱստուած Աստուած լինելուն համար պաշտելու է նորա մեծութեան ճշմարտութեան և սրբութեան արժանաւոր ու վայելուչ զգացմամբ շարժմամբ և արարողութեամբ պէտք է մասնաշունչ անոր օրհնութեան պատարագը մտայ և սրտի խաղաղութեամբ պէտք է պաշտել զԱյն որ բնական է իբրցս անմաստայ, որ կր բնն, զխորս սրտից որ

մարկ ա՛յցածն ու զև զգործածուածը կ'իմանայ և կր տեսնէ :

Աստուածաբան լինելու այս կատարելայ եզրնակին մէջ ուսոյց Յիսուս Քրիստոս նաև ճշմարտա մարգասկրութիւնը կամ որ նոյն է եզրայտիբու լիւնը, իրաւանց և պարտուց սկսգրուէրք յոյ տեսական գիտութիւն յինչ վեր ստու և գործնական հրահանգի վերածեց : դատարարանց յիմար փարիսականութիւնը որ լիք պաշտելը զԱստուած՝ բայց միայն ի ցոյցս մարդկան : Նախատակիո՞ք լրաւ կեզուս որ Գոլթրներն ու Փարիսեցիները՝ ոչ անձնական շահու և նիւթական ու մարմնաւոր նկատումներու համար զԱստուած կր պաշտելին :

Տեղերու խորութեամբ զԱստուած պաշտելը Աստուծոյ անհաճոյ լինելն ի մացուց. որտերն ու մտքերը Աստուծոյ տաճար տուն և բնակարան լինելը սուրբեցնելով խաղաղութիւն մտայ և սրբութիւն սրտի պահանջեց և սյնպէս հոգեւոր մարդը իւր կատարելալ մեծութեան և վսեմութեան վերածեց, և այս վերածեալ մարդը իրեն աշակերտ անուանեց, որում նաև նշան տուաւ ՍԵՐԸ. այս նշանը իւր փառքն ու պայծառութիւնը ունէր՝ երբ Քրիստոսի հետեւողք զայն ազատ կը կրէին և անով համարձակ կը պարծէին. երբ ժանգոտած չէր այն տակաւին փառասիրութեան, տիրապետութեան, նախանձու և կեղծաւորութեան կեղտերով:

« ՍԵՐԸ, բաւ Քրիստոս, այն նշանն է, որով մարդիկ պիտի ճանաչեն՝ որ դուք իմ աշակերտներս էք, դուք պէտք է իւրար սիրէք » . ուրեմն յայտնի է որ ՍԵՐ չունեցող քրիստոնեայն քրիստոնէութիւն չունի :

Այս քրիստոնեայ կոչուած մանաւանդ թէ անով պարծեցող մարդիկներէն մէկուն եթէ ըսենք որ դուք քրիստոնեայ չես, խեղճն կը լիտանայ, կը կատաղի և կը գրգռի, բայց երբ ինքն արտաքոյ քրիստոնէութեան գործելով միշտ անքրիստոնեայ կը մնայ, և միշտ անուղղակի այլոց իրաւունք կը տայ լուսելեան քրիստոնեայ չես բռնու, այն ատեն հոգ չընենք. իւր անքրիստոնեայ գործերը պատիւ ու փառք կը համարի իրեն, որովք կրօնը կը նախատուի եւ կ'անպատուի :

Յիսուս Քրիստոս պատու իրեց որ Աստուծոյ զատ ուրիշ սիրելի առարկայ չունենանք, և եթէ բան մի զմեզ Աստուծոյ պատուէրներէն հեռայնէ և անոր սէրն մեր մէջ սառեցնէ մեր այն բանը պէտք է յօժարութեամբ մերժեմք կամ զրհմք Աստուծոյ սիրոյն

համար : Սակայն քրիստոնեայք այսօր սորա հակառակն են. զԱստուած չեն սիրեր, այլ այն բանը կը սիրեն, զոր գիտեն թէ Աստուածսիրութեան սրտը ուսիւռ պիտի ձեռք ձգեն. և իրենց ամեն անարգ նպատակներուն վերայ կրօնի պատրուակն անցնելով արձակ համարձակ կը գործեն, մինչև անգամ իրենց նման քրիստոնեայ եզրայրները կ'անարգեն, նոցա պաշտամունքը կ'անպատուեն. մինչև իսկ սպանելու համար կը զինուին և այն ալ ոչ քրիստոնեայ անգոյ ներկայութեան և նոցա ձեռօք, որոց բերնէն նախասինք ու անարգանք չմնար կը թափի քրիստոնէութեան վերայ : Աստուած ալ ինչպէս հազարաւոր տարիներ յանալ զԻսրայելացիս, նայնպէս և այսօր տակաւին կը յանդիմանէ զմեզ ալ թէ, « Իմ անունս ձեր պատճառաւ հեթանոսաց մէջ կը հայհոյուի » :

Եստ անգամ առիթ ունեցած եմք նշտակել առանց քրիստոնէութեան Քրիստոնեայներու արարքը, այս անգամ ևս այն ախուր և անհաճոյ պատեհութիւնն ունիմք :

Անցեալ ամիս ծանուցած էար սուրբ Մենդեան սիւնազարդ մեծ գաւթին մէջէն Տաղաւար օրերը հանդիստար կերպիւ անցնելու մեր Ազգային իրաւունքը, որ բանաբարուած էր սուտ եղբայր Յոյներէն և զոր Փաշան բննելով հաստատած և հրաման բրած էր որ և կատարեցաւ բուն օրէն շաբաթ մի յետոյ, այժմ սուրբ Խաչի տունին նոյնը կը պատահի դարձեալ : Այս անգամ Յոյք խիստ զօրաւոր են. բան զի Փաշան ալ լիկ ՚ի նպատտ նոցա կը գործէ. ամեն պատրուակ վերցնելով ուղղակի Յունաց պաշտպան կենալը իւր տուած հրամաններով յայտնեց, (սես ժամանակագրական լրոց մէջ), եթէ այժմեան բաղաբախնութեց

ինչ լինելը չը գիտնայինք, թերևս չկարողանայինք մեկնել Յունաց արարքը, նմանապէս և Փաշային՝ հակառակ իւր պաշտօնի պարտաւորութեանց բռնած ընթացքը, (թող ներուի ինձ առանձինն կատարածիդ, որ Փաշայն այս համարձակութիւնը չը սխտի ունենար եւ թէ աւելի զօրաւոր ձեռք մի զինքը մը զած չը լիներ, ով որ ալ է այն, յայտնի է որ ըրածը հարստահարութիւն և իրաւանց բռնարարութիւն է):

Ահա քրիստոնեայ ազգ մի որ երկու վայրկեան յառաջ գբեզ եղբայր կը կոչէ և յետոյ գբեզ քու և իրեն սրբավայրին մէջ առանց սրբութեան պաշտամունքէն սկիսածելու տաճկական զօրաց սոնակոխ և սուհններու նշաւակ կ'ընէ, ինքն ալ հարիւրաւոր բազմութեամբ դուրսը կ'ըստատէ, որ 'ի պատահել ընդդիմութեան յարձակի և սպանանէ:

Ահա քրիստոնեայ մի որ քրիստոնեութիւն չունի, որ նախատինք ու անարգանք է քրիստոնեութեան և որ շարունակ խաբէբոյ միարարութիւն քարոզելէ չը դադրի, լոկ իշխելու և տիրելու նպատակաւ, և ոչ թէ քրիստոնեական սիրոյ և միութեան համար:

Այի մի հոգոյ կամ թիզ մի գեանոյ համար եղբայր մի վետացնելու և սպանանելու իսկ խիզ՝ չնէր և տակաւին իրրեւ միակ քրիստոնեայ պանծալու և այս ամենը 'ի վառու կրօնի և Աստուծոյ է, բսելու շամաչէր, քրիստոնեայ մի որ չը գիտէր տակաւին թէ ինքը սիրելու պարտաւոր է և սերջ իւր քնկերին չարութիւն չընէր:

Իսկ մեր, աղքատ և լքեալ ազգ մի, երկիւղած եւ օրինապահ ազգ մի ինչ ընեմք, որ կողմ դառնամք, ազատութեան եւ ապահովութեան ելքն ուր որունեմք. քանի որ զմեզ եղբայր տնտեսանողը դուաւանութիւն կ'ընէ,

զմեզ պաշտպանելու և արդարին իրաւունքը տեսնելու սահմանուած իշխանն ալ իւր զօրութիւնը մեզ դէմ կը դարձնէ, ողորմելի ազգի մը դէմ՝ որ կը կտամի Աստուծոյ հնազանդելու պէս իւր Հայրախնամ Թագաւորին հնազանդիլ:

Մինչդեռ ժամանակ մի անքրիստոնեայ քրիստոնեայներէն ուսած լինելով որ այս անդ՝ իրաւունքը հզօրինն է. մեր եւս մեր իրաւունքը մեր ձեռք տեսնելու համար արեամբ ու մահու չափ դիմակալելով չէինք թողուր որ մեր ազգային իրաւունքներէն մազ մի կորսուի, այժմ օրինաւորութիւնն յարգել չուզողներուն դէմ յարգելով կառավարութեան կը բողոքեմք եւ նա սուին կը դարձնէ մեր ժամարարին դէմ որ ոչ զէնք ունի եւ ոչ բազմութիւն իւր շուրջը. և այս ամենը ընել կը տայ քրիստոնեայ ազգ մի, կարծելով թէ բազմութիւն կը դործէ, կարծելով թէ առարհնութիւն կ'ընէ

Այնպիսի քրիստոնեայ, որ ոչ ողբանայ կը զնջանի, ոչ կրօնի պարտաւորութեանց յիշատակութեամբ կը պատկառի ոչ Աստուծոյ կը վախնայ և ոչ 'ի մարդկանէ կ'ամաչէ: Իւր մը լի նպատակին հասնելու համար ամեն վատ ու գարշելի միջոցներ օրինաւոր կը համարի:

Մէկ կողմէն Յոյնք, մէկ կողմէն Լատինք, միւս կողմէն բարեխնամ Տէրութեան անհաւատարիմ պաշտօնեայք այսպէս կը ճնշեն, զմեզ առանց ելից ճանապարհ մի թողելու: Այսպէս պէտք է վարուին Տէրութեան պաշտօնեայք ազգի մի հետ, որ խոնարհ հպատակ մի է, որ միշտ ճնշուած է յօտարաց, և որ արդար ու հզօր պաշտպանութեան կարօտ է:

Եթէ Օգոստոսիան Սուլթանին հայրական գութն ու խնամքը ուժացեր է իւր թշուառ՝ բայց հաւատարիմ հը

արատակոց վերայէն եւ այս կերպիւ պատժել կուզէ, սակայն յայտնի է որ սուտեց յանցանքն յայտնելու պատիժը ներդարծու թիւն չընէր. ս'ն, ե ինչ է Հայուն յանցանքը. — Իւր խանարհու թիւնը, իւր հնազանդութիւնը և իւր օրինատարհութիւնը, որուն վարձքն է եզեր այս ամենտէրթին անարդութիւր որ առանց զէնքի ժամաբարսի մի գէմ Ս. Մինդեան աչրին բերանը գնեուար ներ շքապատեն և սուրենբըր ժամաբար Տեսուչ վարդապետին գարձենն, սակալ թէ “Եթէ կարող ես վեր ել” : Զգացմունք բեր որ համբերէ . որ վայրագ սիրտ, ս'ր վայրենի մարդ իւր ամենանուրբ զգացման այսքան վիրաւորիլը կը տեսնէ և անզգայ կը մնայ : Արձանախն ակնածութիւնը մէկ կողմէն ազգային իրաւանց բռնաբարուելէն յառաջ եկած արդար ցասածը միւս կողմէն կարծես կը բռնադատէն զմարդ ամեն միջոց արդար համարիլ և միայն գործել . այլ առաքինութեան սղին պարկեշտութեան, երկիրգածութեան եւ բարեսիրութեան գրացու մը ասնձ կը դնէ առ վայր մի այս ամենաւն և կը սպասէ վախճանին . . . :

ՈՐՈՒՆ ՀԱՒԱՍԱՆԻՔ

Երբեմն սուտերու բարձրութեան մէջէն ճշմարտութիւնը որոշել անկարելի կը լինի. մասնաւանդ երբ երկու կողմէն ալ հաւասար փաստեր կան :

Ճշմարտութիւնը այսպէս շատ անգամ շահատէրներու, մոլորներու և կամակորներու ձեռքով փաթցմաներու ներքեւ կամ գրուաններու տակ կը

ճածկուի, և փոխանակ լոյս ակնուրախաւ որ ու մտաւիւղ կը տարածէ. որով հայող աչքերը ոչինչ չեն կարող տեսնել ևւ ընել, բայց միայն որակեր խորհաստել, որով շատ անգամ յանգէտս կ'անեկանին նաև խորհորատներու մէջ :

Այս միջոցներուս Աղգին մէջ խիտ մեծ խնդիրներ կը յուզուին, Պոլսոյ Ս. Պատրիարք Հայրիկի հրաժարակար նը, նորա յետս կոչու մը, Գաղարական ժողովոյ լուծու իլը, դո՛նափակ ընդհուտուր ժողով. Արաչական տեսակ և այլն : Այս ամեն խնդիրները այնչափ փոփոխեցան, այնքան գոյն ու կերպարանք առին, որ մարդ կը շուարի : Լրագիրք, որոց պարտքն է իրը իւր էութեամբն ու որպիսութեամբը ներկայացնել, հազար կերպարանք կուտան . իրարու բասածը կը ստեն . մի և նոյն ժողովի մէջ խօսուածները մին կերպ մի իսկ միւր այլ կերպ կը պատահէ . թող սր եղելութիւնը այսպէս խեղաթիւրուած են, այլ և որ առաւել վատութիւնն է, որ քսամնելի անարդութիւն է լրագրբանկան պաշտօնէութեան, եթէ հաւատալ արժան է, ինքնին սուտերու խաբէբայութիւններ եւս կը հնարեն ու առանց ամաչելու կը հրատարակին . ճշմարտը խօսելով այնչափ սուտերու խաբէբայութիւն լսեցինք, այնչափ անգամ լրագրաց մէկուն իրբեւ նշմարիտ աղբիւրն սուած ու հրատարակածը միւսին տուելը տեսանք որ կարծես նոյնս այլ ևս հաւատ ընծայելն քիչքիչ անկարելի կը լինի . հրատարակախօսութեան այս վիճակը խիտո ցուալի է և անպատուութիւն է ոչ միայն խրմբագրաց, այլ և նոյն իսկ ազգին, որ իւր բերանն համարուած թերթերը կիրք յագեցնելու համար խաբէութիւններ կ'ընեն և ամենքն ալ յանուն արդարութեան, իրաւանց, ճշմարտութեան

և ազգային շահու կը խօսին, իսկ հե-
ռաւոր ազգայինը շուարած ու շիտ-
թած թերթը ձեռքէն վտար կը ձգէ և
զարմանօք կ'ըսէ ասանց ՈՐՈՒՆՆ ԶՍ.
ԻՍՏԱՆԻՔ :

Ս. Ռ Ո Ղ, Զ Ա. Կ Ա Ն

(Հարուստի թիւն, տ.ս թիւ 8 :

Բ.

Իմ ազնիւ բարեկամներս, սիրուն
զուկներս, ո՛վ իմ քաղցրիկ եղբայրնե-
րը. սիրաս ո՞րչափ կը մօրմօքի ձեր ու
զորմեղի վիճակին վերայ. չք գիտեմ ինչ
խանդաղատական անուն տամ ձեզ :
Սրտիս ցաւը և ձեր թշուառութեան
վերայ զգացած կարեկցութիւնս այն-
չափ զօրացած են, որ կարծես ինչ ալ
խօսիմ՝ չք պիտի յագենամ. ինչ անուն
ալ տամ՝ հերիք չք պիտի սեպեմ. ձեր
փրկութեան մեծ պարտքը և ծանր հո-
գը և ձեր բարօրութեան համար ու-
նեցած սաստիկ բաղձանքս կ'ըստիպեն
զես տակաւին խօսիլ : Զձեզ խաբու
պատրուակը վերցնելով և զձեզ բուն
իսկ ձեր կերպարանօքը ցոյց տալով՝ ըզ-
ձեզ համոզելու համար հարկ է խօսիլ
գեռ եւս :

Նախորդ խօսքերս հասկացողի հա-
մար ամեն բան կը պարունակէին, բայց
որովհետեւ այնպէս կը կարծեմ որ զա-
նոնք գլխաւորապէս քիչ հասկացողներ
ալ պիտի կարգան, ուստի աւելի պար-
զել անհրաժէշտ պարտք կը համարիմ.
մանաւանդ գիտեմ, որ ձեր ինքնասի-
րութիւնը և յանձնարաստանութիւնը
իմ ասածներուս տակաւին չք համոզ-

ուեցաւ լիովին թէ՛ արդարեւ սյդ չափ
աղէտներ կարող են յառաջ գալ զգա-
յ սիան բերկրութեան, կրամ հեշտախ
տութեան, ուստի պիտի յիսթամ ու-
րիչ օրինակներով և օրէնքներով զձեզ
համոզել, որուն եթէ հասանել յաջը
ղիմ, և եթէ դուք ալ խնայարձութեամբ
և հնազանդութեամբ օգնէք այս յաջը,
զութեան, այն ատեն ո՛հ, անկարու
դրելի է իմ ուրախութիւնս և միտթա-
րութիւնս : Շնորհեցէք ինձ ո՞րդեակք
իմ, այս միտթարութիւնը. իբրեւ շը-
նորհք, իբրեւ անգին նուէր կը խնդ-
րեմ ձեզմէ, շնորհեցէք ինձ այս իմ
ցանկալի բերկրութիւնս ու երջանկա-
ւէտ միտթարութիւնս :

— Բայց ի՞նչ կ'ըսեմ. միթէ ինձ միայն
շնորհած պիտի լինիք :

— Ո՛չ, այլ նաև բոլոր զձեզ տեսնող
և ձեր ընկերութիւնը վայելող և ձեզի
պէտք ունեցող մարդկան. ձեր անձին՝
ձեր ծնողաց, գերդաստանին, բոլոր բա-
րեկամաց, ամբողջ ազգին և նաև բո-
վանդակ մարդկու թեան շնորհած պի-
տի լինիք, քանզի նորա անդամն էք :
Այն ատեն՝ ձեր այժմեան բուռն ե-
ռանդեամբ որոնած և ձեռք չք ձգած
երջանկութիւնը և խողաղութիւնը ձեր
չուրջը սրատած պիտի տեսնէք. այնու-
հետեւ կեանքը իւր սահմանին և իւր
օրինաց մէջ վայելելով՝ պիտի զգայք
նորա մեծ պիտանութիւնն ու անպա-
տեմ քաղցրութիւնը. այն ատեն հա-
ճայից չափը պիտի ճանչնաք, այն չափը
միայն պիտի վայելէք, որ բնական է,
որ օրինաւոր է և որ օգտակար է. և
այնչափով գոհ պիտի լինիք առանց ա-
ւելորդին, ապօրինին և անբնականին
ցանկանալով միշտ կարօտ, անյազ և
սգեսպառ մնալու. առանց ամենայն
զօրութեամբ երջանկութեան ետեւէն
վտղելու և շարունակ անկէ հեռանա-
լու. այլ զայն ձեր մօտը, բուն իսկ ձեր

մէջը տւ. սնելով պիտի վայելէք ու բերկ-
 րիք : Սակայն այս զմայելի վախճանին,
 այս համեստ ու երջանկառիթ բերկ-
 րանոց հասնելու համար ինչպէս ըսինք,
 ձեր կողմէն ալ ջանք պէտք է, պարտա-
 ւոր էք հասկանալ այս խօսքերու ոգին,
 հնարանդիլ ցոյց տրուած կանոններուն
 և ձեր կամոց ու կրից յայլթելու հա-
 մար ամեն արիտիան ջանք չը խնայել .
 այն ատեն միայն թէ դուք և թէ ես
 մեր աշխ ստու. թեանց պտուղը վայելի-
 լով կը մխիթարուիմք :

Կը յիշէք դուք անշուշտ առաջին
 յօդուածով խօսածս թէ՛ « Բնութիւնը
 Ստուածուստ անտի ընդունած օ-
 րէնք ունիոյ : Այո՛, ամեն արարած սա-
 մանի մի մէջ փակուած են . և այն տեղն է
 միայն իրենց ապահովութիւնը . այն օ-
 րէնքէն ու սահմանէն դուրս բխբաւոր
 փոսնդներ իրենց դարանակալ են որք
 միշտ կը յաճողին զիրենք որոգայթի մէջ
 ձգել : Սորա ապացոյց քանի մի պարզ
 օրինակներ պիտի տամ ձեզ . մտիկ ըրէք :

Մտա մի, բոյս մի երբ որ իրեն յար-
 մար պէտք եղած սնունդէն և տճման
 հիւ. թերէն զրկուի, կը թռչի կը թա-
 ռածի և վերջապէս կը չորանայ . նոյն
 պէս եթէ արագ աճեցնելու և չափէ
 դուրս սնուցանելու համար բռնական
 միջոցներ գործածուին, այսինքն չափա-
 զանց ջերմութիւն կամ պարարտու-
 թիւն տրուի, շուտ կը սնանի արագ
 կ'աճի, շուտով պտուղ տալէ կը դա-
 դարի և ինքը կը չորանայ . եթէ տասը
 տարի պիտի տեւէր, հինգ կամ վեց
 տարի կը տեւէ . քանզի սահմանէն
 դուրս ելած է . ուստի իրաւամբ ըս-
 տած է սա առածը թէ՛ « Հանդարտ
 գացողը առողջ կ'երթայ, առողջ գը-
 նացողը միշտ կ'երթայ » :

Ուրիշ օրինակ . Չուկը օրէնք ունի
 որ ջրին մէջ ապրի . ջրէն դուրս ելա-
 ձին պէս չապրիր . նոյնպէս կենդանին

օգէն գրկուածին պէս ապրելէ կը դա-
 դարի : Ասոնք դարձեալ իրենց սնան-
 լու և ապրելու ընթացքին մէջ շատ
 մի կարգեր ու կանոններ ունին, զորս
 անբան և անզգայ արարածք հարկաւ
 կը կատարեն, որոց վերայ այս տեղ ման-
 րամասն խօսիլ աւելորդ է առ այժմ,
 ջանայէք որ կատարեալ ուսմամբ զա-
 նոնք սովորիք և իմաստասիրութեամբ
 ձեր կեանքը կանոնաւորէք :

Որդեակիք իմ, աւելի պարզ օրինակ
 մի տամ : Այն խաղաղիկները որով դուք
 կը զբօսնուք շինուած են, որ դուք եր-
 բեմն անոնցմով ձեր ձանձրութիւնը
 փարատէք : Բայց դուք զանոնք լաւ
 գործածելով երկար ատեն վայելելու
 տեղ՝ վայրկենական հաճոյցի համար ե-
 թէ քարէ քար զարնէք, կը կտորին և
 դուք զանոնք երկար ատեն վայելելու
 հաճոյքէն կը զրկուիք . ասանկ պ ձեր
 կեանքը : Եթէ ձեր կարողութիւնները
 և կիրքերը բնութեան և բանականու-
 թեան օրէնքներուն համեմատ չը գոր-
 ծածէք, անշուշտ պիտի կորսնցնէք :

Նոր հանդերձնիդ եթէ մաքրու-
 թեամբ և զգուշութեամբ գործածէք
 ու պահպանէք, երկար ատեն նոր հան-
 դերձ կը վայելէք և ձեր մարմինը լաւ
 կը պաշտպանուի . բայց եթէ անզգայ
 գտնուիք և մաքրութեան հոգ չը տա-
 նիք, կը պատուի ու կ'աղտոտի, որով ձեր
 առողջութիւնը կը վնասուի եւ դուք
 գձուձ ու կեղտոտ չը ջելով՝ անարգ ու
 զզուելի կը լինիք ամենուն . իսկ եթէ
 շարունակ նոր հանդերձ շինել ուզէք,
 ծախքը կը շատնայ, զանոնք հոգալու
 համար տառապանքները կը մեծնան,
 դրամնիդ բոլորովին զուր տեղը վատ-
 նած պիտի լինիք և շուայլ պիտի հա-
 մարուիք :

Ձեռքերնիդ գտնուած դասագիրքը,
 թուղթը, գրիչը, կաղամարը և ուրիշ
 պիտոյք եթէ օրինաւոր և պէտք ե-

զածին պէս գործածէք, անոնք երկար
տառն կը տուեն. թէ դուք և թէ ձեր
պատճառաւ ուրիշները օգուտ կը բա-
ղէք և թէ շուտ հինալով նորոգելու
համար աւելորդ ծախքեր ընելու փա-
սին չէք հանդիպիր: Ահա ասանկ են
իրենց կեանքը լաւ պահողները, որ ա-
ռողջութիւնը գանելու համար աւե-
լորդ հոգեբեէ և ծախքերէ ազատ կը լի-
նին: Քայց եթէ դուք անկրթութեամբ
եւ տղայական յիմարութեամբ ձեզ
յանձնուած բաները չարաչար գործա-
ծէք, անոնք ձեզ համար անօգուտ կը
լինին, այլոց վրկանք, և դուք ղձեզ ինա-
մաղներուն և ձեր ծնողաց վերայ աւե-
որդ ծախքերու դուռ կը բանաք, որ
փոսս լինելէ զատ մեղք ալ է: Այսպէս
ալ եթէ ձեր առողջութիւնը լաւ չը պահ-
պանէք, ձեզ տրուած խրատներն ու հը-
րամանները մոտիկ չընէք, այն ատեն ձեր
առողջութիւնը կը կորուսանէք. և զայն
նորէն ձեռք ձգելու համար հազար վը-
նասներու կ'ենթարկիք. այնու ամե-
նայիւ առաջին առողջութիւնը միշտ
կորսուած պիտի լինի, ինչպէս կորսը-
ւած կը լինի նորոգուած հանգերձին
կամ գրքին նորութիւնը և գեղեցկու-
թիւնը:

Ինչու համար հացը, կամ ուրիշ
ամուր բան մի չի ծամած կուլ չէք ստար,
վասն զի թէ ձեր կոկորդը կը բերթէ
կը վերաւորէ և թէ ձեր ստամոքսին
վերայ ծանրանալով՝ զայն կը հոգնեցնէ
և ուրիշ զանազան հիւանդութիւններ
կ'առ թէ:

Ահա այս ամեն պարզ ու դիւրի-
մաց օրինակներէն կ'երեւի որ ամեն
բան երկարատեւ, լաւ եւ օգտակար
լինելու համար կարգ ու կանոն ունին.
առանց կարգի ու կանոնի դիւրեղձա-
նելի, փոստակար և գէշ կը լինին:

— Եւ միթէ ձեր սնունդն ու աճումը
կամ ձեր աչքիք օգտակար, բարի և

առողջ լինելու համար կանոն և օրէնք
չունի. միթէ ձեր անձնիշխանութեան
վերայ հպարտացած կու գէք որ զայն
ի շարն գործածելով հանդերձ լաւ լի-
նիք:

— Ո՛չ, սիրուն որդեակք. ո՛չ, այլ բը-
նութեան օրինաց հակառակ է, այդ-
պէս չէ սահմանած Աստուած. ձեր
անձնիշխանութիւնը այն ատեն պիտի
յայտնէք կամ գործադրած պիտի լի-
նիք. երբ որ վատ, անպիտան և անօ-
գուտ բաները մերժելու և ձեր հա-
ճոյնց ու կրից յաղթելու քաջութիւնն
ուեննաք. ապա թէ ոչ ձեր անձնիշ-
խանութիւնը եթէ ուղղածուդ պէս
գործադրէք, չուզածնուդ պէս ալ նա-
րա հետեւանքը չարաչար պիտի կրէք:

Քանզի ձեր կեանքն ալ օրէնքներ
ունի և առանց այն օրէնքներուն միշտ
վրասնգի մէջ էք. պէտք է խիստ զգու-
շաւոր լինիք, պէտք է այդ օրէնքները
ստիտեղու ամեն փոյթ, ջանք և աշխա-
տութիւն չը խնայէք. այդ օրէնքները
չը դիտնալէն է որ ձեր առողջութիւնը
կը խանգարի և երջանկութիւնը թըշ-
ուառութեան կը փոխուի, Աստուծոյ
օրինաց դէմ մեղանշէլէն է որ ապրե-
լու համար շարունակ բժշկի կարօտ կը
լինիք. Սիրաբայ բսածին պէս, թէ Կիւր
Մրարչին առջեւ մեղանշողը բժշկաց
ձեռքը կ'անկանի Ծ:

Այս տեղ պիտի ստիպուիմ ձեր
անողեան նկատմամբ ձեր մէջ կատար-
ուած մէկ բանի օրէնքներուն վերայ
խիստ կարճ կերպիւ մը խօսիլ. որպէս
զի գէթ անով կարողանամ հասկա-
ցընել ձեզ, թէ ձեր առողջութիւնն ու
երջանկութիւնը ձեր ձեռքն է և ձեր
կիրքերը սանձելով՝ բանական ու բա-
րոյական օրինաց հնազանդեցնելով պի-
տի կրնաք ստանալ:

Գ.

Պէտք է գիտնաք, որ մեր սնունդն ու կենաց պահպանութիւնը ազէն ջրէն և կերակուրէն է. ուստի ասոնց պարզութեանը, չափին, ու մաքրութեան համեմատ առողջ կը լինի մեր կեանքը: Բայց նայեցէք մեր բարերար Արարչին ամենիմաստ կարողութեան, և տեսէք թէ այս սնունդը մեր մէջ ինչ դարձաւ նախ օրէնքներով կը կատարուին:

Օգը շնչափողէն ներս մտնելով կ'երթայ թոքոց մէջ կը զոռուի, ապահանուած օճխածինը դուրս կ'ելնէ և հոն գրտնուած շնչերակներուն միջոցաւ թրթուածին ըսուած մասը կը ծաւալի, արիւնը կը զովայնէ և իւր կենդանական զօրութեամբը կը կազդուրէ և կը սընուցանէ բոլոր մարմինը: Օգը երկարատեն գոցուած մնացած տեղ մի կամ շատ հոտեր գտնուած տեղերու մէջ օգոյն անխածին մասը շատ կը գրտնուի. սորա համար այսպիսի տեղեր մնալ կամ ննջել խիստ վնասակար է. քանզի ապահանուած և մեղի սնունդ չը տուող օգը շնչելով մեր կեանքը կը վասնդուի և մինչեւ իսկ մահ կը պատճառէ: Այսպէս ալ ջուրը և ուտելիները:

Մեր բնութիւնը իւր մէջ ընդունած աննդական նիւթերը ծաղկելով, հալելով և մարսելով ներքին զանազան հիւթերու կը փոխէ, որոց ոմանք լուծուած կը սնուցանեն և կեանք կը տան, ոմանք մեր առողջութիւնը կը պահպանեն և չեն թողուր որ արտաքին ազդեցութենէն դիւրաւ վնասուինք, և ոմանք ալ որ մեզ համար աւելորդ են, դուրս կ'ելնեն:

Անիւ որդեակք, դուք կը կարծէք որ կերակուրը անմիջապէս ձեր փորը կ'իջնայ, կամ թերեւս բնաւ չէք գիտէր թէ ինչ մեծ դործողութիւններ կը

կատարուին ձեր ներքին կողմը մինչեւ որ այն կերակուրները ձեզի սնունդ տան. և այս չը գիտնալով է որ դուք խիստ մեծ վնասներու տակ կ'անկանիք:

Կ'ըսուի որ կ'երթայ նախ ձեր ըստմտութիւն մէջ, այն տեղ յատուկ պահուած կ'ու հիւթի մը և տարութեան միջոցաւ կեփի և կը մանրի և այսպէս կը կատարուի առ ողջն անգամ մարսելու գործողութիւնը: (Բայց հարկ կը համարեմ ըսել ձեզ, որ կերակուրը սկսանելով որչափ ողջ կ'մանրէք, այնչոփ ալ շուտով և դիւրաւ կը կատարուի մարտողութեան այս գործողութիւնը, և դուք լաւ սնունդ կ'առնուք. իսկ թէ որ հոգ չընէք և խոշոր ծամելով կուլ տաք, ձեր ստամոքսը մարսելու համար մեծ աշխատութիւն կը կրէ կը հոգնի, կը սկարանայ, և լաւ չի կրնալով մարսել ձեզի սնունդ չը տար, այս պատճառաւ ալ շատ հիւանդութիւններ յառաջ կու գան):

Այս ստամոքսին մէջ լաւ մարսուած կերակուրը կը թափուի ուրիշ ամանի կամ աղիքի մէջ, ուր տեղ մաղձային և ուրիշ տեսակ հիւթով մը ալ աւելի կը հալի և նորէն կը մարսուի, այն տեղ ալ ուրիշ տեսակ (մամայ) ըսուած հեղուկի մը կը փոխուի. բայց դեռ ստով ալ չի բացու: Այս տեղ այս սննդաբար նիւթին ամենանոքր ոգեղէն մասերը ներքին ջերմութեամբ կը ցնդին կը ազան ու մանրիկ ծակակներէն մըտնելով կը տարածուին բոլոր մարմնայն մէջ: Այս (մամայ) ըսուած հիւթին աւելի յատակ մասը երկու երակներու միջոցաւ կ'երթայ դէպ ի լեարդը եւ այլ և այլ ճանապարհներով կ'անակի ոսկորէն կ'անցնի և գաղանի ճանապարհներէ սողալով ուրիշ երակներու մէջ կը հասնի եւ արեան հետ կը խառնուի: Իսկ այն աւելորդ մասերը որ մեր կենաց համար պիտանու թիւն չու-

նին, որ մեր կերածին ու խմածին ան մաքուր մասունքն ու դիրտերն են, ասոնք ալ աղիքներուն մէջէն անցնելով դուրս կ'ելնեն :

Արիւնին հետ խառնուած մամուլ ցային հիւթը բոլոր մարմնոյն երակներուն, ջեղերուն, ներդերուն կամ նուրբ մազմզունքներուն մէջէն կը շրջի ըղեղը և բոլոր զգայարանքն ու մարմինը կը անուցանէ և կը զօրացնէ, և այս շրջանառութեան մէջ ինքը վերստին կ'եփի և ալ աւելի կը զտուի ու սննդեան համար պէտք չեղած աւելորդները, դիրտերը և հում մասերը կը թողու այն պիտի տեղեր, որոց մէջ կրնան հալիլ և սահմանուած ճանապարհով դուրս ձգուիլ : Ինչպէս, լեարդին մէջ աւելորդ մազձը կը թողու, զորն որ մազձին պարկն ընդունելով աղեաց մէջ կը թափէ, որպէս զի նորէն ուրիշ մամուլի հետ խառնուելով զայն հալեցնէ և լուծէ, և անոր հետ երակներուն մէջ շրջելով անուցանէ, այս մազձը նաև աղիքները դրդելով կ'ըստիպէ որ աւելորդները դուրս տայ :

Աւիչի ըսուած հիւթը իրեն սեպհական ամաններուն մէջ կը թողու, ուր կը զտուի ու կը պահուի արեան ցամաքութիւնը դրջելու եւ խոնապահելու համար, այս ամաններուն ծայրերը մարմնոյ մորթին հետ հաղորդուած են, որպէս զի խիստ աւելցած ատեն աւելորդ աւիչը մորթին ծակտիկներէն դուրս տան և ահա այս է քրտնելը : Այս աւիչիեան անօթնութեան առողջ, անարգել, և ջրով լեցուն լինելէն է մանկանց պարարտութիւնը և անոնց դիմաց սքանչելի դեղեցիութիւնը : Բայց օրէ օր հասակն աճելով մանաւանդ կրից հետեւելով այն երակները կը թաշնին կը ցամաքին որով երեսնին կը թառամի ու կը խորշուի : Այս աւիչին աւելորդն ու դիր-

տրն ալ տողուն (պալղամ) կը լինի և դուրս կը ձգուի :

Երիկամանց մէջ ալ մամաքը զանազան հում և թանձր հիւթեր կը թողու, ուր միզի կը փոխուին եւ իրենց սեփհական ամանին մէջ պահուելով պէտք եղած ատեն դուրս կ'ելնեն, և որովհետեւ մէզը արեան երակներէն զտուելով եկած է, ասոր համար է որ բժիշկները միզին որպիսութենէն աւելի լու կը ճանչնան արեան վիճակը և մարդուս ներքին տկարութեան աստիճանը :

Ահա մամաքը այսպէս զանազան երանակներով զանազան տեղեր նորէն նորէն զտուելով ջղերուն, ուղեղին և բովանդակ մարմնոյն մէջ կը շրջի և ամենաբարակ երակներու և ներդերու միջոցաւ կըստիպէ մեր մարմնոյ բոլոր կողմերը եւ իւր սաստիկ նրբութեամբ անոր ամեն մասունքներուն մէջ կը մտնէ կը զօրացնէ կը անուցանէ եւ կենդանութիւն կը տայ :

Այս նուրբ և մաքուր արիւնը կամ ոգեղէն հիւթը ջղերուն և երակներուն մէջէն ուրիշ անօթի մը մէջ մտնելով կը կաղմուի բուն կենդանական ոգին, սյն ազնիւ, ամբողջ և նուրբ հիւթը, այն բոլոր անձին կենդանական մասը որ ամենազուտ ոգիքն և մաքուր ծուծն է, որ խիստ սխտանի է թէ մեր կենդանութեան և առողջութեան համար և թէ Աստուծոյ ու բնութեան սրբազան օրէնքով աճելու և բազմանալու համար :

Այս ամենամաքուր հիւթը հեղաշրջած արիւն է, սա սկսած է երեւալայութենէն, հաղորդակից է ըղեղին հետեւաբար և բովանդակի ջղերուն, այս պատուական և խիստ զգուշութեամբ կարօտ կենդանի եւ ոգեղէն հիւթը պէտք է մարմնոյն մէջ մնալով հասուն նայ եւ ամբողջանայ իւր կատարելու-

Թիւնն ստանալու համար :


Բայց բըջատահու թիւեր և ցանկա-
կան կիրքը դայն չի թողուր ձեր մար-
մնոյն մէջ այլ կը վասնէ . ասկէ որչափ
բան պակսի , այնչափ բան կը պակսի
ձեր կեանքէն . ձեր փափուկ հասակին
աճման կարգը խոնգարելով անկանոն
կերպիւ կ'աճի ձեր մարմինը . ժամանա-
կէ յառաջ կը չորանայ կը ցամաքի ,
և դեռ առուգութիւն չի վայելած ,
տակաւին այրական վեժմութիւնը չը
տեսած ձերութեան հիւճումը վերայ
կը հասնի :

Հիմա , սիրուն որդեակք իմ , տե-
սաք թէ ձեր մարմնոյ սնունդը ինչպէս
կը կատարի . բայց ինչպէս յառաջ ըսի ,
դարձեալ հարկ կը համարիմ ըսել , որ
դուք անպատճառ պէտք էք ձեր ըն-
դունած կերակուրը ակաւներով լաւ
ձամել . քանզի օրէնք է բնութեան , որ
ստամոքսը ակաւյի գործ չը տեսնար ,
խոշոր կերակուրները ստամոքսը կը
հողնեցնեն և լաւ մարտողութիւն չը
լինելով հում և անլուծանելի կը մնան .
նոցա միջև սննդական մասը լաւ չը ո-
րոշուիր եւ պէտք եղածին չափ զձեզ
չը սնուցանէր , հետեւաբար դուք կը
մնաք նիհար , անզօր , ստամոքսնիդ տը
կար . ջիւրնիդ թող ակոսնիդ փտած
և պառաւի պէս թափած , յորմէ ամեն
տեսակ փնասներ և հիւանդութիւնը
յառաջ կրնան գալ . Այսպէս կը լինի
նաև երբ դուք ագահութեամբ կու-
տէք եւ ստամոքսնիդ շատ կը ծանրա-
ցրնէք :

Նոյնպէս օրէնք է բնութեան , որ
կերակուրն ուտելէն անմիջապէս վեր-
ջը չը սպառկիք , այլ քիչ մի հանգստա-
նայք , քիչ մի շարժումներ ընէք , մին-
չեւ կերակուրն հալի . խի երբ դուք
այս դժուշութիւնը չէք ըներ , գիշերն
անհանգիստ կը լինիք . ծանր եւ դժ-
ուարաւ կը կատարուի մարտողութիւ-

նը քննրնիդ անկանոն կը լինի . սհա-
ւոր խոսնաչափութեամբ երազներով կը սապ-
նապէք . երեւակայութիւննիդ կը խան-
գարի , և ուրիշ շատ փնասներ յառաջ
կը գան : Ասոնց նման դեռ ուրիշ շատ
բաներ կան , որ երբ դուք կարգին ու-
կանունին համեմատ չէք շարժիր ան-
պտտճառ քիչ կամ շատ փնասներ կը
կրէք . Ես հիմա այստեղ անոնց ամենքն
պէս կ'որոգ խօսիլ . դուք բարի եւ
օգտակար խրատներու հնազանդիլ
սովելով եւ ձեր ճնորդայ ու խնամաւ
կալայ անսալով այն ամեն փնասներէն
ալ կրնաք զգուշանալ : Ես այս չափը
ըսի միայն որ վերջէն ըսելիքներս լաւ-
հասկանայք . ուստի թողով որ դուք
հետզհետէ ուսման եւ բարեկրթու-
թեան մէջ յառաջ երթալով ձեր կազ-
մութեան , սննդեան և աճման վերայ
կատարեալ գիտութիւն ստանայք , ես
կը դառնամ մեր խնդրոյն , տեսնելու
համար թէ արդեօք մեր կիրքերն ու
այսնիսի փնասներ կրնան սրտոճատել .
ձեր այժմեան սովորելու ամենագլխաւ
ուր բանն այս է . եթէ այս չի սովորիք
եւ ձեր այս հասակին մէջ ձեր ամեն
կիրքերն ու ներքին շարժութիւնները
չը դապէք ու պատշաճին և օրինաւորին
չի սովորեցնէք խիստ դժուարին և գրե-
թէ անհնարին կը լինի վերջը անսոցմէ
ազատիլ . այն ձեր ամեն մէկ կիրքերն
մէկ մէկ բռնաւորներ կը լինին և զձեզ
չարաչար կը սանջեն :

(Երրորդ անգամ)



ՈՉ ՈՒՐ ՎՆԱՍԻ, ԵԻՒԷ ՈՉ ՅԻՒՐՄԷ:

Մարդկութեան վրայ երբ ուշադիր ակնարկ մը ձգես, ինչ կը տեսնես. — Այրիւ իրարու հակառակ տեսիլներ, երկու տարբեր պատկերներ, երկու ներհակ կացութիւններ, զբարթ երեսներ որք կը ծիծաղին, որք առւմ դէմքեր որք կը տիրին, ուրախ սրտեր որք կը զգոսնուն ու վշտահար ու գիւր որք կը տառապին, պայծառ աչքեր որք կը շողշողին և մութ աչքեր որք կարտասուեն, և այնպէս իրարու հակառակ շատ մը հակապատկերներ, որք մարդկութեան երկու հակառակ կողմերը կը ներկայեն մեզ, երջանկութիւն որ բարութեան ծնունդն է և Երկու առութիւն՝ որ չարութեան վերջածնն է :

Աշխարհիս սկիզբէն մինչև ցայսօր շատ ջանքեր եղած են և կը լինին մարդկութիւնը երջանկացնելու համար, շատ մեծ մարդիկ զբաղած են այն խնդրոյն, շատ հոգիներ համահուած են այս խորհրդով. շատ միաբեր հոգնած են այս մտածմամբ եւ շատ անձեր նուիրուած են այս մեծ և կարեւոր գործոյն, բայց ցաւ ՚ի սիրտ կը տեսնենք որ ոչ մէկ ժամանակ պակասած չէ Երկու առութիւնը մարդոց մեջէն, այլ և այլ միջոցներով և դանազան ձեւերու տակ նա միշտ ծանրացած է մարդկութեան վրայ և միշտ տառապեցուցած է զայն իւր անողորմ ճիրաններուն տակ, այս մասին տարակոյս չը կայ. անցելոյն համար կը վիտայ պատմութիւնը և ներկայս արդէն ինքն է իւր վիտայ, Ասիից բնականաբար յառաջ կուգայ սոյն հարցու մն, թէ երբ պիտի ըլլայ մարդկոյն ազգի Երկու առութեան վերջ և թէ, արդեօք մարդկութիւնը միայն

տառապելու համար ստեղծուած է : Այլ երբեք, եթէ այդպէս համոզուինք մեծ սխալ մը ըրած կըլլամք, թիւր գաղափար մը կուեննամք մեր արարչին վրայ և վերջապէս զՄտուած առբաստանած կըլլամք անիրաւարար : Քանզի Մտուած ինքն ամենարարի լինելով, ամենայն ինչ բարի և բարութեան համար ստեղծած է « Եւ տես Մտուած զե բարի է » . նա ըստեղծած է նոյնպէս զմարդն ոչ եթէ տառապելու, այլ երջանկանալու, այլ փառաւորուելու, այլ վայելելու և բարեբաստ ըլլալու համար : Իսկ մարդիկներէն շատերն, որ փոխանակ երջանկանալու Երկու առութեան բաժակին մըրը կը բամեն այսօր, պատճառն ոչ թէ նախասահմանութիւն, այլ նոյն ինքն մարդն է : Իրաւ է որ երբեմն անյաջող դէպքեր կընկճեն զմարդ եւ կը տառապեցունեն անոր նիւթականը, սակայն ընդհանրապէս մարդիկ իրենք կըլլան ուղղակի իրենց Երկու առութեան պատճառ և կը տառապեցունեն իրենց մարմնոյն հետ նաեւ հոգին, և ինչով. — Շատ նըւաստ միջոցներով, յախուռն կրիւք, ակարամտութեամբ և թուլամորթութեամբ, և ահա աշխարհի Երկու առութեանց մէջ ամենամեծն է այս կամաւոր Երկու առութիւնը և Երկու առագոյնն է կամաւոր Երկու առն. բացարձակապէս ինքն իւր անողորմ դահլիճն լինելուն պատճառաւ : Երկու առագոյն է այն այն մարդը, որոյ կամքն իւր կրից Երկու առութեանց յաղթելու անգոր է, որոյ բանն կը տկարանայ առ նասնութեան առջև և որոյ հոգին կը նուաստանայ վայրասար հաճոյից առջև. և ահա այս է որ կը խոնարհեցնէ զմարդ իւր վերահաստութեանն Երկու առութեան մինչև այն յեախն աստիճանը որ նուաստութիւն կ'ա-

նուանուի և որ անբանութեան հաւասար է :

Տնականաբար մենք միայն ըստ նիւթականին կը գատենք , տեսականը մեզ անձանօթ է . մենք մարմինը կը տեսնենք շքեղ կամ գձուձ , բայց հոգին մեզ անթափանցելի է . մենք կերպարանը կը տեսնեմք տխուր կամ զուարթ , բայց սիրան մեզ մութ է . ահա ասոր համար շատ անգամ սխալ կըլլայ մեր զատողութիւնը . մենք կը տեսնենք աղքատ մը կը կարծենք որ թշուառ է , կը տեսնենք հարուստ մը , կը կարծենք որ բարեբախտ է , բայց սխալ կարծիք և թիւր հետեւութիւն արտաքին գառման . քանզի շատ անգամ կը պատահի ասոր հակառակը . գուցէ աղքատին հոգւոյ պայծառութիւնը հարուստին արտաքին փողփողումէն խիստ վճիռ է . և մեծատան ներքին վիշտը անանկին արտաքին թշուառութենէն աւելի ցաւալի է . և այս հակադարձ պատկերներն ստէպ տեղի կուսենան աշխարհիս մէջ :

Աղքատութիւնն իսկական թշուառութիւն մը չը համարուիր , այլ միայն զրկում մը աշխարհիս վայելչութենէն առանց Աստուծոյ աչքէն իյնալու : Ասե պէտք չէ բնաւ թշուառ համարել այն մարդն՝ որ դիպաց անյաջողութեամբ կամ ՚ի ծնէ խեղճութեան վիճակած է , քանզի նա անողոր իողձի դառն տանջանքներէն ազատ ըլլալէ զատ՝ իւր մէջ միտթարութիւն մը եւս ունի որ զայն կ'ըստփօթէ , այս է այն հաւատքն՝ որ մարդուս հոգին Աստուծոյ հետ կը կապէ , (Ամբ Տեառն օրհնեալ եղիցի ըսելով) :

Չը համարուիր բնաւ թշուառ այն հարստահարեալն որ իւր արդար իրաւանց պաշտպանութեան համար իւր բոլոր կարողութիւնը թափելէն զինի

առանց նուաստութեան տեղի կուտայ զօրութեան առաւելութեան առջեւ , համբերատար ոգւով դիտելով արդար զատաւորին իրաւարարութեան անուշառ եղանակը :

Թշուառ չեմք համարիր այն աղքատն , որ իւր բոլոր կարողութեամբ փորձութեանց դէմ մտքառելով , իւր զօրութիւնը սպառելէն զինի կ'ըստփօթի գլուխ խանարհեցնել դիպուածոց , քիչձեալ արիւթեամբ , բայց վեհ հոգւով և առաքինի սրտով : Ապա սերմնն օրն է իսկական թշուառն . - Ա՛յն է միայն զոր վերն յիշեցինք : Ա՛րդ ժը՝ որուն կառավարեղող բանն տեղի աւսած է անասնական կրկցյախտուն յորդմանց , որոյ հոգին աստուածատիպ՝ իւր բարձր վեհօւթեանէն իյնալով ընկձած է վատ կրկց աղետալի ազդեցութեան տակ , ունելով անմիջապէս իրեն կկց անողոր դատաւոր մը , չարատանջ խիզձն . որ վայրկենէ վայրկեան կը կրկնապատկէ թշուառականին տագնապը , ՚ի յուշածելով նորա միշտ ՚ի նախատինս իւր ցած ստրկութիւնը եւ ցաւալի հետքեր ձգող ամօթալի արարմունքը : Ի՛նքէ և ասկից աւելի ի՛նչ թշուառութիւն կրնայ ըլլալ երբ մարդ մը , գերապոյն արարչէ մը ստեղծեալ , բարձր նպատակի մը սահմանեալ , վրսեմ կողման մը հրաւիրեալ և այս ամեն փարելի փառաց հասնելու համար գերապոյն ձրիւք զարդարեալ մարդն , թողլով այն ամեն քաղցր բարութիւնները յորս զինքը կը հրաւիրեն իւր կոշումն՝ ու պարտաւորութիւնը . մօռանալով իւր Աստուածանման վեհօւթիւնը և առ ոտն կոխելով այն ամեն բարեմասնութիւնները որով զարդարուած է . կ'իջնայ կը խոնարհի կը նուաստանայ և կը սողայ իբրեւ սարուկ ցած եւ ոլորմելի . կա

պեալ կաշկանդեալ և ընդարմացելով, յանյագ յափրու թիւնս գարշու թեց, թշու առականն ամենեւին չէ տէր և տեղեակ ոչ իւր արարմանց, ոչ իւր նպատակաց, ոչ իւր ընթացից եւ ոչ իւր փափաքներուն. խիղճն կը նմանի նաւու բեկորի մը որ անհուն ովկիա նոսին մէջ մրմնեալ և կատաղի ալեաց մատնուած՝ կը մղուի միշտ աւելի այն կողմը ուր սաստկագոյն կը բշեն զայն ալեաց կատաղութիւնը. սակայն գուցէ այս բեկորը ծովէն դուրս ելնէ, բայց կրից ալեաց մատնուողը թերեւս չը կրնայ վերջապէս ելք գտնել:

Ան՛ղ, քանի՞ դժբաղդ է այսպիսի մարդու մը կեանքը, քանի՞ ողբալի նորա թշուառ կացութիւնը. և սրչափ դաւն է արդեօք նորա կրած տանջանքներն նոյն իսկ իւր խղճէն, որ աւնաչառ է և անողբելի իւր պաշտօնին մէջ. միշտ կը յանգիմանէ և միշտ կը պատժէ: Արանի՛ թէ միայն սասնք բլբային. կան ասոնց հետ ուրիշ տառապանքներ եւս. անդագար արտաքին երկիւղներ, որք անգղի պէս սիրտը կը կրճեն. միշտ կ'ստիպանք. միշտ անստուգութիւն. երկիւղ անպատուութեան. երկիւղ ի մարդկանէ. երկիւղ Աստուծոյ, վերջապէս ոչ կեանք, այլ տանջանք, այլ հուր, այլ դժոխք երկրաւոր, որ անգուժ է քան զամենայն տանջանս մարդահնար:


Ով յիմարութեան մարդոյն, գերութիւնը՝ որ ամենադառն վիճակ մը է աշխարհիս մէջ. որոյ լոկ անունը սարսուռ կ'ազդէ մարդոյն և զոր հանրութիւնն իբրեւ մահու եւ կենաց խնդիր նկատողութեան առնելով, զայն ջնջելու համար ահագին բանակներ կազմեց, մեծ պատրաստութիւնք տեսնուեցան, թնթանօթներ դուրսցին, մարդկային արեան փոակներ խողա-

ցին և վերջապէս մտածք մի ջնջուեցաւ մարդկութեան ճակոտէն այս աւարդութեան կնիքը, բայց ինչ զարմանք, ահա ազատ և անձնիշխան մարդն սոյն արեամբ ջնջուած սարկութեան սխերիմ թշնամին, իւր կրից ստրուկ կրղայ:

Ահա երջանկութեան սահմանուած մարդն, այսպէս ողբալի սխալմամբ մը ի յնաղովն ծայրայեղ թշուառութեանել վհին անդունդը. կամակորու թրկրտանջէ ստեպ ինքզինքը՝ չուզելով յատրնկալ. միշտ կը տանջուի իւր կարծեցեալ վայելու մներոջն և կը խորասուզի գեպ ՚ի յուսահատութիւն ուսկից անդին է մահ մարմնոյ և յաւիտենական թշուառութիւն հոգւոյ:

Ահա այս է կամաւոր թշուառութեան՝ դառնութեան բաժակին վերջին մրուրը, զոր մարդն անգթաբար անձամբ անձին կը մատակարարէ ինքն իրմէն միառուելով, առանց ուրիշ միջամտութեան:

Ս. Գեորգ Եսեմանուան Եղեսացի:



Դ Ա Ս Տ Ի Ա Ր Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

Կ Ա Ն Ա Ն Ծ

(Շարունակութիւն, տես թիւ 8.)

Այս երջանիկ ժամանակ շատ շուտ անցաւ իմ աղջիկ, ո՛հ կ'հարցնես թէ ինչու աչքէդ արտասուք կը թափի, այն պիտի վաղէ, զի մեր թշուառութեան առաջին սլառճառ մենք ենք կանայքս, զի մեր նախամայրը այնպէս մէկ կերա-

կուր մը կերուս որուն դառնութիւնը մինչև աշխարհիս վերջին մարդուն բեր նին համ տուաւ . գիտեմ պիտի հարցնես աղջիկս , թէ ի՞նչ էր այն կերակուր , և ի՞նչ անոր դառնութիւն , լուրով պիտի պատմեմ , որպէս զի դու աղջիկս սիրելի օրիորդս որքան հնարէ պատուիր անապահ ըլլաս . մէկ պատուիրսնազանցութիւն մերանմահութեան վրայ մահ բերաւ , մեր երջանկութեան տեղ թշուառութիւն դրաւ . երեւակայէ աղջիկս այսօր մեր այս տան մէջ ամեն բան ունինք , ու բանի մը կարօտ չենք , հայրդ կամ ես բեզի բտէինք այս ամեն բուկդ է կարող ես ամենն ալ ուղածիգ պէս ընել , բայց այս մէկ ծառին մի մօտիկնար , անիկայ պիտի պահենք մէկ նշանաւոր օր մը ՚ի միտսին կը վայելենք , դու իմ և հօրդ այն պատուերին հակառակ այն ծառին պատուը ուտես , հայրդ զայրանայ անոր համար ու դու պնդես թէ ես չը կերայ այսպէս եղաւ ու այն պէս , այս պատ ՚ի պատ պատասխանիդ ու այն ծառին մօտիկնալուդ եւ մեր պատուէր կտորելուդ փոխարէն հայրդ բեզի այս աունէն արտաբեր . ու դուրս ապուէն մը չ՛գտնէիր մերկ , պոկոտն անթիւ և մեր տեսութենէն զուրկ կենայիր , ոչ որ ձեռք տար բեզ ու միսիթարէր , դու մուծի մէջ նրատամ գետի պէս արտատուր թափելով պիտի չը հաւաչէիր , այն այնքան , որքան որ կարծիքէս վեր կը համարեմ . իմ սիրելի աղջիկ հիմայ կղզաս , թէ ինչ թշուառութիւն կը պատճառէ այսպէս դէպք մը , այս և ասոր նման է մեր նախամօր և նախահօր անիւմին , մեր երկնաւոր Հայրը այն բարի արարիչն այնքան բարեաց համար՝ որ մեր նախահօր ու նախամօր տուաւ , իւր մէկ հատիկ սիրոյ փոխարէն պատուիրեց փոքրիկ և կարելի բան մը ,

թէ « Լ՛յդ դրախտի մէջ որքան ծառեր կայ անոնց պտուղը անխտիր կերէր , իսկ այս մէկ ծառէն չուտէր , երբ որ ուտելու լինէր մահու կը մեռնէր » : Լ՛յս մեր բարի Հայրը ուտելու հետեւանքն ալ զցուց . բայց անոնք անղբայ և անխորձ թշուառութեան . վերջապէս մեր նախամայրը կերաւ օձի թեւաղբանօք , ու մեր նախահայր զիջաւ ուտելու ընկերի սերջն համար : Լ՛յս տեղ աղջիկս գիտես թէ մեր մեծ իրաւունք կորաւ , մեր սեռի առաջինը , մեր մայր Լ՛ւան առաջին վրիպող լինելուն համար , մարդիկ էրիկ մարդիկ իրենց իրաւունքը բարձրացուցին , իբրև թէ իրենց սեռի առաջին մեր նախահայրը առաջին չէ եղեր մահու վճիռը բնդունող , ու ՚ի սեր ընկերին ինքրզներ մատնած է թշուառութեան օր և իցէ մեզ վերարեբեալ փաստերը իրաւացի են մինչև մեր երկնաւոր փրկչի գալուստը , որուն պատմութիւն պիտի ընեմ . իսկ անկէ զինի անտեղն , այն Լ՛գամայ կողէն կրակ ելաւ մարդիկ լափելու , իսկ Պրկչի կողէն՝ որ անմեղ կուսի մը մէկ հատիկն էր , ջուր ելաւ մարդիկ լուանալու և լուաց իսկ : Պրկչի աղջիկս մեր նախամայրը ու նախահայրը պտուղը ուտելուն հետ իրենց անմեղութիւն կրօնցուցին իրենց անմեղութեան զարդը գնաց իրենց վրայէն ու իրենց մերկ ու խայտառակ ըլլալնին իմացան , ուստի ծածկուելու ու բարի Հօր վճիռէն փախչելու երան , ու մեր բարի Հայրը տեսնելով որ անոնք իրենց յանցանքը խոստովանելու տեղ պատճառ կուտան զանոնք այն սուրբ վայրէն արտաբերց այս թըշուառ կենցաղոյս գիւրը , ու իրենց վշտաց մէջ անոնք որդիներ ծնան ու մարդկան աղբը շատցաւ երկրիս վրայ անոնց դրախտէն ելնէն մինչև օրս

ու թ հազար տարուան մօտ է, սիրելի ազգիկս դու եւս կուրաս որ պահ մը առաջ կուզէիր թաթիկներովդ աչքս որբել բայց չեմ դիտեր լացդ անոնց համար է թէ մեր թշուառութեան, մեր թշուառութեան համար զանոնք բամբասելու իրաւունք չունինք, նախ որ մենք անոնք տեսնալով անոնց փորձէն պիտի խրատուէինք չը խաբուելու, - մենք եւս կը խաբուինք ու աւանցմէ աւելի կը մեղանչենք մեր երկնաւոր Հօր առաջ, անոնք թշուառութեան անդգայ ինկան, մենք երջանկութեան ցանկացողքս դարձեալ կիշտանք. երկրորդ՝ ճաճուկ բան մի կար նախախնամողին մէջ որ տանց անկման չը մօտիցաւ, այն է չիշտալու ձեռք չը տուաւ, այս տեղ և մչ նախախնամութեան դէմ բան մը կրնանք գրուցել, բանի որ նո չեղածն կրնէ, ու չեկածն կը տեսնէ:

Բայց և անոր միտմին բանի որդւոյն ծոցածնի սէրը ու դու թ կը անսնուի, ազգիկս մեր ստեղծման համար խորհուրդ կը լինէր, ու մեր անկման համար խորհուրդ կը լինի, Հայր ու Որդին և Սուրբ Հօգին մէկէն կրանն Վհա Մշտմը եզաւ մեզմէ մէկին պէս, այս տխուր խօսք մարդուն համար ու անոր վրայ կիջնէր, ուստի, այն յաւիտենից բանը, ծոցածին միակ որդին իր սուրբ սէրը յայտնեց ու որ չեց՝ որ մարդ լինի ու ինկած մարդը նորէն իւր տեղ հանէ, այսպէս Մատուած մը դու իմ սիրելի ազգիկս չես սիրեր, որ կամք կրնէ կրտակզէ, ազատ կամք կուտայ մարդուն, ուրիշ կը մնասուի մարդը, նորէն կորոչէ մարդ ըլլալ զայն իւր արիւնով փրկել: Միւրէ ազգիկս զայն, պաշտէ զայն, ու թէ որ անոր աւետարանին համար հարկ կը ստիպէ մեռիւր, որ միշտ ապրիս, անոր անուն Մանէ, Հօր էակից է.

Հողւոյն փառակից, Հօր հեան էր ու միշտ Հօր քով ու Հօր մէջ կը մնայ այժմ և միշտ և յաւիտենան յաւիտենից, անոր երկրիս անուն Յիսուս Քրիստոս է, ճշմարիտ Կմեննուէլ, Սեփայն մեր փրկիչ, աշխարհի տէր, խաղաղութեան սահման, սիրոյ վատակ հաւատարութեան հեղինակն է, Պիտի տեսնես իւր տեղ թէ այս Բանին Հօր իւր խոտուածն ինչ սքանչելի կերպով կատարեց սիրելի ազգիկս, մեր վիճակ շատ զարմանալի է, զի կենաց մէջ մահ էր նշմարուէր, ու մահ հաւան մէջ ճշմարիտ կեանք, ինչպէս որ մեր տեսական զուարճութիւնը ազատ չէ տրամուլթենէն, ու նոյնպէս մեր տխուր տրամուլթիւն անգամ մէկ յուսալիւր բերկրութե բան մի կուենայ, մարդուն և իւր սերունդի համար Մատուած մահ վճուեց այս սարսափելի խօսքով թէ հող էիր և ՚ի հող դարձցիս ուստի որ եղար: Բայց միւս կողմէն Մշտմը եզաւ մենէ մէկին պէս սրով յայտնի կերելի թէ մեր նախահօր անկումն պատճառ տուաւ, եւ ՚ի դու թ բերաւ մեր ամենաբարի փրկիչ որ ըլլայ մարդ և զմեզ փրկէ իւր սիրով ու իւր անբիծ արիւնով: Միւրելի ազգիկս մենք արդ փրկուած ենք Յիսուսի Քրիստոսի շնորհիւ, մեր նախամայր ու նախահայրը Մատուած ըլլալու բաղձանքով իրենց անմեղ կեանքն ալ վրայ առին մահը ճաշակեցին շատ վիշտեր տանէլէն զինի, իսկ մենք թշուառութեան մէջ և մահ կանացու ճանք, բայց Յիսուսի արիւնով և սիրով աստուածացանք, զի երբ սուրբ սրտով ու անկեղծ հաւատով Յիսուս Քրիստոսի մարմին և արիւնը կը ճաշակենք անոր հետ կը մեանանք, երբ անոր հետ միանանք, նա Մատուած է զմեզ ալ Մատուծոյ որդի կրանէ, զի ինքը իւր սուրբ խօսքով

կը վկայէ , այն որ իմ մարմինը կուտէ ու իմ արիւնը կը խմէ՝ որն ես պիտի տամ , անկեղայ իմ մէջ կը բնակի և ես անոր մէջ : Ասոր համար է աղջիկս որ ես բեղի պատուէր կուտամ որ սիրտդ սուրբ պահես ու խիղճդ մաքուր , մանաւանդ հաղորդութեան օրերը , որով Աստուծոյ սիրելի որդի կը լինիս , անոր քով կին էրիկ մարդ մեկ է :

Ասոնք իմ խօսքերուս միջանկեանն է , ու պէտք է ասոնց տեղ ասոնց վերայ նորէն խօսիմ , այսքան խօսեցայ որ սիրտդ չը տխրեցնես մեր նախածօր անկման համար մեր երկրորդ մայրը , անարատ և անխառն կոյս Սարիամը , Յիսուս Քրիստոսի մայրը , Աստուածածին , իւր երկնային վարքով անբիծ և սուրբ սրտով մեր հին վիճակը իւր որդւոյ շնորհիւ փոխեց մենք նորագուած ենք Յիսուս Քրիստոսով . ուրախ եղիք աղջիկս փառք տուր այն փրկչին , ու օրհնէ անոր կոյս մայրը խնդրէ Յիսուսէն որ իւր մօր չնաչխորհիկ շնորհներէն գեթ փոքրիկ կաթիլ մը քով մէջդ դնէ : Մեր խանձարուր տեսար , մեր սկիւղն նկատեցիր , մեր դրօստի կեանքը շռտփեցիր , ու մեր անկուամ լացիր , մեր խեղճ նախամայր ու նախահայր դրախտէն արտաքսած տեսար , իմ աղջիկ մօտիկցար անոնց , քու որդիական խոնարհութիւն ցայ տուիր անոնց . ոչ , ես զբեղ մտօք պիտի տանեմ անոնց քով , ու անոնցմէ սխելով մինչև պիտի բերեմ հասցնեմ զբեղ այժմ ուր ենք նորէն հոն , կուզես աղջիկս թէ ոչ , քու սիրալիր ժպիտը , ու սրտիդ ձրկտումը կը խնդրէ որ պատմեմ , ես իմ ճնարական պօրտքս կը կատարեմ ու դու քու որդիական հնազանդութիւն 'ի դիւրալութիւն կատարէ , Ահազին երկրագնդիս վրայ մի միայն երկու մարդ և անոնց ձակատն ալ գե-

տես թէ խորշմեր է մէկ խոր մտածմունքէ մը , մէկ անգին կորուստէ մը սիրելի նախամայրը թաղկացած ուժաթափ կը թնամ է հսկայ ու սիրադէմ նախահօր ուսին , իւր ոսկեհեր մաղերը նախահօր ոսկեմիջիկ ալեաց կը խառնելովը , ասոնք երկուքն ալ իրրեւ երազէ սթափած աչքերնէն կայլակներ կը սահի պարզ և սուրբ դէմքերէն կ'իջնէ ու բիրերնին սեւեռած են այն ակզ , ուրկէ կեանք եւ մահ ըղիսց իրենց , ուրկէ սեր և միշտ առին դուրս ելան , անշուշտ այս երկու չքնաղ արարածներ , նորանոր կիրքերու տեղի կուտային ոսղոսկել իրենց մէջ , ատելի աչօք կը դիտէին իրենց դարանակալ օձին , ըզձանօք կուղէին եղեմ սաստիկ սիրով կը սիրէին այն Հայրը , որ զիրենք ստեղծեց ու իրենք պատմեց , և խատացաւ նորէն սիրելու , կը սիրէին և զիրար փոխադարձ սիրով : Այս խեղճ արարածներ իրենց թշուառութեան ու իրենց սխալման սաստիկ վիշտը տեսան իրենց մեծ որդւոյ անգթութեան ատեն , դեռ երկու որդի ընեցած էին ու այս երկու որդւոց իրենք պատուիրեր էին թէ պէտք է մեր երկնսուր Հօր , մեր բարիարարչին , երախտահատոյցը լայուհամար սեղան շինել ու անոր առաջ Աստուծոյ աղօթք ընել , ու ձեր վատասկէն ձեր սրտի համեմատ անոր բարի նուէրներ հանէք ու պատարագ ընէք ձեր արմտեաց . այն մեծ ու վատ որդին իւր վատ սրտին համեմատ վատ պատարագ տուաւ , ուստի երկնաւոր Հայրը չնդուներ , իսկ փոքրիկ որդին իւր սուրբ սրտին պէս ընտիր պատարագը նուիրեց , որն Աստուած ընդ ուներ , այս ընդունելութիւնը մեծին Այայեմին ցաւ եղաւ , ու նախանձը շարժեց իր հարազատին վրայ , հուսկ ապա իւր սիր 'ի գործ դրաւ իւր անմեղ եղ-

բայր Աստուծոյ սիրելին՝ Աբելը մեռ-
ցուց, մեռաւ անմեղը, ո՛հ մէկ ծնողի
մը աւելի հարուած տուող, ո՛չ ինչ
բան չկայ. եթէ ո՛չ իւր սիրելուն մահ,
ինչ մահ սիրելի աղջիկս, այստեղ գը-
ժուար է խօսիլ, զի իրենց վրայ սահ-
մանուած վճիռը կը տեսնեն մեր նա-
խահայր ու նախամայր իրենց սիրելոյն
ձախտի վրայ ու իրենց մեծ որդւոյն
ձեռքէն ու սխէն հասած: Այս տե-
սարան քու փափուկ սրտին ու աչքին
առաջ բերելուս, սիրելի աղջիկս, պատ-
ճառ ունի, նախ՝ սրտմուտեան մա-
սին է պէտք է խօսիմ, երկրորդ տես-
նես և իմանաս թէ չոր և վատ սիրտ
կրել ինչ գէշ է, ու անոր հետեւանք
որքան ծանր, Այտէն վատ Այտէն իւր
սոպոս սիրաը սիրոյ համար չէր կրեր,
այլ ատելութեան, իւր միտքը առ Աս-
տուած չէր հաներ, այլ առ չարու-
թիւն, նախանձը ինքը կը լափէր եթէ
եղբօր, իւր անմեղ եղբօր արիւնը չը
թափէր:

Մեռաւ Աբել ու անմիտթար լա-
ցին մեր նախածնողքը իրենց վճիռը
իրենց գառնուկին վրայ տեսան ու
ստեղծեցին, դու իմ գառնուկս իմ սի-
րելի աղջիկս, սիրտդ մարքէ Աստու-
ծոյ առաջ աղօթելու ատեն՝ որ հա-
ճութեամբ ընդունէ քոյ աղօթից նուե-
րը, միշտ անմեղ կեցի՛ր՝ որ գուցէ մէկ
սխտին տեղի տաս, երբ մէկը մանկ
սրտիդ մէջ մէկայններն ալ կը վխտան
որով Այտէնին պէս հարազատասպան
կը լինիս, նախ հոգիդ ներսդ մեռցը-
նելով, և ապա ընկերիդ ունեցած, և
Սէթ որ միտթարութեան որդի բուե-
ցաւ, ու Աստուածը այս Սէթայ որդ-
ւոց Աստուծոյ որդիք կանչել ուզեց
իւր ճամբուն մէջ քալելուն համար,
ու Այտէնի սերնդին որդիք մարդկան
անուն ունեցան, այս Այտէնի ցեղի
մէջ արհեստաւորներ եղան, ու Մե-

թայ ցեղի մէջ շատ բարի մարդիկ. Այ-
նայք այնքան սիրելի եղաւ մեր երկ-
նաւոր Հօր որ երկինք տարաւ կեն-
դանայն. Այս վերջին Սէթայ որդւոց
մէջ բարեպաշտ և երկիւղած, անխա-
ռքն որդւոց մարդկան, զի Աստուած
պատուիրած էր, որ Այտէնի ցեղի հետ
խնամութիւն չունեն ո՛չ աղջիկ տան և
ո՛չ աւունն, բայց Սէթայ ցեղը ա-
նանց գեղէն խաբուելով շատն մա-
ցան այն պատուէր, ուստի մեր բա-
րի տրարին ալ իւր ինամքը չափաւո-
րեց, և անոնք որ աւուր վրայ իրենց
չարիք շատցուցին, ու Աստուծոյ ար-
դար ցասումն կանչեցին, ջրհեղեղ
տուաւ բոլորը ջնջեց, արգար Այս և
իւր տունը ապրեցան կենդանեաց
թռչնոց տեսակները իրենց հետ: Այն
ամբարշտութեան մէջ շաղաղուած
հսկաները մոլութեան ամանները, բու-
լորն ալ ջուրին մէջ խղաղեցան, ու թ
արգար նոյեանք ապրեցան, Առամայ
դրսխաէն երկելէն երկու հազար տա-
րուան մոտիցած էր երբ այն ամբա-
րշտայ ընդհանրական կորուստը հա-
սաւ:

(Շարունակութիւն)

Ա. Գ. Վ.

ՄԱՐԴ ԿԱՏԱՐԵԱԼ

Բնութիւնն զայս ասելիմ գիտովն
և ամենակատար ՚ի վեր բերել ոչ
ունի:

ՊՐԻՆՏԻՍԻՍ

Կամ բնութիւնը կամ պատմա-
կան օրէնքը և կամ գործնական դատ-
տխարակութիւնն է որ մարդս գլխու
վին ամբիժ և ամենակատար կ'ընէ:

Եթէ ըսենք բնութիւնն է որ մար-
դըս գլխովին ամբիժ և ամենակատար
կ'ընէ, բնաւ մէկը, որ մարդկութեան

վայելուչ յատկութիւններու անվայել
գործքերը մարդուն յույնելով, անվա-
յելէն հեռացնելով վայելուչին չի յոր-
գորեր, մտորը գլխովին ամբիժ և ա-
մենակատար բրած չկրնար ըլլալ :

Արդ բնութեան ձեռքը սնածն ու
մեծցածն այն է, ինչ որ ՚ի ծննդենէն
մինչև ՚ի կատարելութիւն լեռներն
անմարդաբնակ սեղեր սնունդ առած
մարդն, իր ծննդեան առաջին վայրկե-
նէն սկսեալ կը բացուին իւր զգայա-
լանաց սքանչելի գործարանները, ու
կը սկսին զգայական ներգործութիւն
ներն արտաքին առարկայից թերազը-
րութեամբ գործել, և խնացականու-
թեան դորութիւն (որ մարդու յատուկ
է), առարկայից վրայ իր մտաց հաս-
ըութեան համեմատ խորհիլ կ'ըսկսի, բայց
խիստ տկար, և որովհետեւ մարդ իր
բնութեան մէջ անկարօտ ըլլալու փա-
փաք մի ունի, ուստի ամեն որ և իցէ
արարածի մը արտադրած արդիւնքն
ու գործած գործն ինքն եւս գործելու
եւ արտադրելու համար ներքին թե-
բազրութենէ մի շարժեալ, կը սկսի ինչ
որ իրմէ դուրս արարածաց վրայ զգայ,
նոյնը ինքն ալ գործելու կը ջանայ :
ինչպէս է հողմէ շարժեալ տերեւոց
սօսաւիւնը լսելով ինքն ալ նոյն
ձայնն հանելու աշխատիլ, կենդանեաց
ձայները լսելով, ինքն ալ անոնց տեսա-
կին համեմատ զանազան ձայներ հանել
և իւր տեսած կենդանոցն շարժուած-
քին ալ տեսնելով, անոր պէս շարժե-
լու փորձեր ընելով՝ և նոյն բազմօրեաց
փորձն իրեն ունակութիւն ըլլալով այն
պէս յարմար կը գործէ, որ կը կարծը-
ւի թէ իր բնական ձիրքն է : որով ընդ-
հանրապէս այսպիսիներէն շատերը կամ
չորքտանիի կամ ազաւնոց պէս կ'ելը
թեւեկէն : Բայց զուրկ ըլլալով մարդ-
կային ընկերականութենէն, զուրկ
կը մնայ նաեւ մարդկային զանա-

զան բաղմագիմի կատարելութիւն
ներէն, ինչպէս է խօսիլ, կարգալ,
գրել եւ առաքինի դիւցազնական
գործեր ընել, որոնցմով ամենակատար
և ամբիժ մարդիկ իրենց երջանկութե
մէջ կը բերկրին կը խայտան և կը զը-
ւարձանան :

Ար շրջի անտառներու մէջ նման
անասնոց երբեմն բնական բերմունքէն
շարժեալ, և երբեմն հետաքրքրութե-
նէ, ինչպէս անտառի մը մէջէն անտա-
նոյ մը այրանդակ ձայնը լսելով, հետա-
քրքրութեամբ կուզէ իմանալ թէ այն
ձայնին ենթական ու պատճառը ո՞ր
կամ ինչ է : ուստի իր կամայը կը հե-
տեւի : Այսպէս մեծցածներուն ամե-
նակատարեայն այս է, որ մարդկու-
թիւնը կատարեալ ունեցողներէն շատ
հեռի կը գտնուի : Ապա լոկ բնութիւ-
նը չի կրնար մարդս ամբիժ և ամենա-
կատար ընել :

Եթէ բնութիւնը չէ, անոր կամ
պատճական (1) օրէնքն է և կամ գործ-
նական դաստիարակութիւնն է, որ
մարդս գլխովին ամբիժ և ամենակա-
տար կ'ընէ :

Պատճական օրէնքն է :
Ըստ որում մարդուս կատարելու-
թեան մէկ միջոցն ալ այն է : այսինքն
որ զմարդ աշխատութեան կը մղէ, գե-
տութիւնը կ'աւանդէ անոր և կը մա-
տակարարէ բարւոք դաստիարակու-
թիւնը ամեն անոնց ուր մարդավայել
հնազանդութեամբ շէն հարստակիր
այս կատարելութեանց լուծին :

Ասոնք (աշխատութիւնն, գիտու-
թիւնն և դաստիարակութիւն) են կա-
տարելութիւն մարդոց : վասն զի մար-

(1) Պատճական օրէնք կ'ըսուին կատարեալ յոր-
ձերու և բարոյական օրինաց վերայ հիմնուած այն
ամեն գործքերն ու խօսքերը, որոնք կը հրահանեն
բարիքն համար ջոյսա արա, իսկ չարքն համար ջոյն
մի լաւեր :

դըս իր բնական ու բարոյական կեանքը աշխատութեամբ գիտութեամբ և բարուք դաստիարակութեամբ կրտսանայ, ինչպէս յայտնի ճշմարտութիւն մի է որ առանց բնաւ ճաշակելու մարդս շատ երկար չկրնար տակալ և ապրիլ, ըսել է թէ ճաշակելն ալ մարդուս կեննայ պատճառներէն մէկն է, և մարդ մը մինչեւ որ չգիտնայ թէ ճաշակելն իր կեննայ պիտի նըպաստէ՝ չուզէր ճաշակել, և մինչև որ չաշխատի, չկրնար ճաշակել, այսպէս գիտութիւնն ալ միտքը կը զօրացնէ և կը լուսաւորէ, որ օգտակարն փնասակարէն որոշելով, բարքը կուղղէ և անխոնջ յարատեւ աշխատութիւնն ալ միշտ օգտակարը գործելով, մարդս աշխարհի վրայ երջանիկ և բազդաւոր կեանք մը կուեննայ իր կեննայ ընթացից մէջ:

Ուրեմն անբիծ ու կատարեալ ըլլալու համար ոչ միայն բնութիւն, այլ և գործնական գաստիարակութի պէտք է, և նորա օրինաց և ուղղութեանց չը հնազանդսներուն համար ալ պատճական օրէնքը պէտք է, որպէս զիսիրով եւ բանիւ ուղղութեան չեկողը ստատիւ և գանիւ գալով կուտուի այն մեծ շլթային օղակին որ մարդկութիւն և տիեզերք կանուանի եւ ճառայէ այն նպատակին, որոյ համար սահմանուած է:

Այս պաշտօնը բնութիւնն ինքնին չէ կարող կատարել, թէպէտ բնութիւնը իւր մէջ ամեն տեսակ օրէնք ունի, բարոյական եւ պատճական, բայց բացարձակ եւ անընդմիջաբար չուսուցանէր մարդուն, մարդկային ընկերութիւնը պարտաւոր է այս մասին իրարու օգնել, և ամեն որ իւր նմանը ՚ի կատարեալ բանակութիւն ածելու աշխատիլ, որ ՄԱՐԴՆ ԿԱՏԱՐԵԱՒ, լինի եւ ինքն իւր պարտքէն ազատած:

Սեպ. 14 ին գիշերը ժամը 2 ին Պօրխէն եկած հեռագիր մը քաղաքիս Միւֆթին իւր պաշտօնին մէջ վերաւհաստատեց:

Վերջին անգամ Յունաց և Լատինաց մէջ եղած կռիւներու առթիւ, Կառավարութեան կողմէն առհասարակ երեք արգելք ինդրուեցաւ Բեթղէհէմի մեծ Եկեղեցւոյն սինազարդ գաւթէն հանդիսիւ անցնիլը առժամանակ մի գաղղեցնել մինչև ներկայ խռովութեանց վախճանը: Վարդավառի տօնին ունեցած հանդէսնուս առթիւ, որովհետեւ խռովութիւնը վերջացած էին, Կառավարութեան հըրաման ինդրեցինք մեր՝ սինազարդ գաւթէն հանդիսիւ անցնելու սովորութիւնը վերստին սկսելու. բայց յանկարծ չը գիտեմք ինչ պատճառներով արգիլուեցանք. որոյ վերայ Բղեշխին բողոքուելով ուղեց տեսնել Բարձրագոյն հրովարտակաները խաթիի ճերիֆներ և միանգամայն բնութեամբ տեղացւոց և Լատինաց հարցանելէ զինի, ՚ի հարկէ բնութեան արդիւնքէն գոհ լինելով, մեր սովորութիւնը կատարելու հրաման տուաւ. որով Ս. Ատուածածնայ տօնին առթիւ նոյն սինազարդ գաւթէն հանդիսիւ անցնելու սովորական հանդէսնիս կատարեցինք:

Սեպտեմբեր 15 ին Բեթղէհէմի Միւտիւրը երեկոյեան մօտ մեր Տեսչին ազդարարած լինելով թէ հետեւեալ օրուան Սեպ. 16 ի հանդէսնիս կատարելու չ'պիտի կրնայ թոյլտուրել ըստ հրամանի Բըդեշխին, Ամենապատիւ Ս. Պատրիարքը շաբաթ երեկոյ ժամը 11 ին անձամբ Բղեշխին գնալով բնութեան մը յետոյ հրաման տալուն այժմ և այսպէս յանկարծ արգիլելուն պատճառները հարցուց: Բղեշխը շատ մը պատ

ճառարանութենէ զինի հրամանագիր մը սուաւ ուղղեալ առ Միւտիւրն հեռուեալ իմաստով՝ « Հայոց հանդէսը մի արդիւնք . եթէ Յոյնք սը Հայոց հանդէսը արդիւնք ուզեն, Յունաց ալ արդեւը մի լինիք . միայն թէ երբ կուիւ ծագի, միջամտեցէք զորօքու Բայց չգիտեմք ինչ դարձուածով Միւտիւրը զորօք մեր Յիկեղեցին լեցնելով հանդէս նիս արդիւնք . որոյ վերայ անմիջապէս թէ Բ. Գուռը եւ թէ մեր Փոխու նորդին հեռագրուելէ զստ յատկապէս Բ. Գուռը տեղեկագրուելով Բարեխնամ Տէրութեան գլխութիւնը խնդրուեցաւ պաշտպանել մեր Աղբ. դարաւոր իրաւունքները . զոր Օտմանեան Բարեգութ Տէրութեանը շնորհիւ կը վայելէ մեր Աղբը :

— Կիպրոսի Պատուարժան Աղբայինք ինքնայորդոր սիրով Ս. Աթուոյս ձեռագիր գրեանց Քանդարանին մէջ յաւիտենական յիշատակ մի ունենալու Ս. բաղձանքով և մանաւանդ սրբաւորական աւանդներ ապագայ վերտանքներէ ազատ պահելու նպատակաւ Բարեջան Թ. Խ. և նախկին Առաջնորդ Արժ. Մովսէս վարդապետի ձեռօք երկու արձամատար մագաղաթեայ հնագոյն Աւետարան զրկած լինելուն . հրապարակաւ գոհանակութիւնը կը մատուցանէ, Ս. Աթուոս. գովելով միանգամայն նոյս բարի եւ ազգաշուտ նպատակը :

— Ս. Աթուոյս Սրբազան նախագահը իւր պաշտօնի ծանրութենէն ընդունած տիրութիւնները դարմանելու և բուժելու համար բժիշկները ստիպած էին զինքը իւր պաշտօնատեղէն հեռանալով փոքր ինչ ժամանակ օգափոխութիւն մը ընել . բայց երկու տարիէ 'ի վեր բժշկաց ստիպումը լսելի չէր ըլլար Նորին Սրբազնութե՛ն, ըստ որում պաշտօնէն չէր կարող երկար ժա-

մանակ հեռանալով ուրիշ տեղ մեկնիլ ստիպարական գործոց համար, այն է Բեթլէմ հեմի բանկոյս պատահած դէպքերուն . վերջապէս բժիշկները նրկատելով թէ անկողին իյնալէն վերջը անկարելի պիտի ըլլայ առաջը առնուլ . ուստի դարձեալ ստիպեցին որ անպատճառ գոնէ քիչ մը ժամանակ պաշտօնէն հեռանալով օգափոխութիւն մի ընէ . որուն հնազանդելով յակամայից որոշեց Փիլիպպոս աղբիւր բուսած տեղը երթալ որ բաղաքէս երկու ժամի չափ հեռաւորութիւն ունի . և ուր Ս. Աթուոս բաւականի չափ այդ ինքն ունենալով ուղեց անձամբ աչքէ անցնել զանոնք եւս, և ընդ Գ. Սիմէօն սրբազանի գնաց, Ս. Աթուոս սեփական եղած այգիները հետաքրքրելու թեամբ նկատողութեան առնելով և անոնց վնասը և օգուտը իմանալու համար՝ անձամբ այգիէ յայգի և պատէ 'ի պատ ելած իջած միջոցին՝ յանկարծ տորբ սահելով կողմնակի կի'յնայ և տորբ բաւականի չափ կը վնասուի . որ մինչեւ զայժմ կը դարմանուի :

— 20 ին, կէս օրէն յետոյ բաղաքիս իրաւախոհ դատաւոր Հասան — Ստորէթովին բարեսէր էֆէնտիին պաշտօնաժամը լրացած լինելով մեկնեցաւ 'ի Յուպոյէ և 23 ին Աւետարիական շրքեմաւով մեկնեցաւ գնալ 'ի Կ. Պօլիս :

— 24 ին, Տեղոյս Վ. Կառավարչին շրքեքին որդեայ թըխատութեան առթիւ մեծ ու փառաւոր հանդէս կատարեցաւ կառավարութեան պալատի սրահը, ուր ներկայ էին բաղձութիւ հրաւիրեալք :

— 25 ին. Օգոստոսիա Սուլթանին ծննդեան ստորեղարձը լինելով բաց 'ի բաղաքիս մէջ սովորական ճըրագավառութեանէն . կառավարութե՛ն պալատը նոյնպէս մեծ հանդէս մի տե-

ղի ունեցաւ : Յերեկը բոլոր Հիւսպատոսք և երեւելի անձինք պաշտօնական այցելութեան գացին Վսեմ Կառավարչին . գիշերն ալ նորին վսեմութիւնը պարահանդէս մի տաւաւ նոցա . նոյն միջոցին պալատին շուրջը կանթեղներով զարդարուած էր և զօրաց նուագարանաց ձայնը քաղցր ներդաշնակութեամբ կը հնչէր :

— Բրուսիոյ Ծրէտէրիք Թագաժառանգ իշխանը, Ս. Երուսաղէմ այցելութիւն ըրած ատեն եղած հանդէսները մշտնջենական յիշատակ ըլլալու համար, յատուկ ընտիր պատկերհան մի զրկած է քաղսքս, որպէսզի իւր Բարձրութեան այստեղ գտնուած միջոցին տեղի ունեցած փառաւոր և շքեղ հանդէսները, և սրբազան տեղերը թէ քաղաքիս մէջ և թէ շրջակայքը զբախուածները նկարէ, պաշտօնայնորով հանդերձ :

Վերագրեալ պատկերհանին հետ նորին բարձրութիւնը հաճեցաւ իւր շքեղ արեւանկար կենդանագիրը նրւիրել Ամեն . Տ. Եսայի Ս. Պատրիարք հօր . ինքը զգեցած է պատերազմական համազգեստ և բարձր իշխանական դիրքով մի կանգնած իւր յաղթ սուրը ձեռքը բռնած և թագը իւր քովը գտնուած սեղանի վերայ դրուած է . և աւելի մեծ արժէք կընծայէ պատկերին իւր ձեռագիր ստորագրութիւնը . այս պատկերը խրկելու խոստումը Նորին բարձրութիւնը Երուսաղէմ այցելութիւն ըրած ատեն տրուած էր Ս. Պատրիարքին . այն օրը երբ երեկոյ մի սեղանի հրաւիրած էր զՍ. Պատրիարքը Նորին բարձրութեան այս մեծ եւ փառաւոր նուէրը ուրախութեամբ և խորին շնորհակալութեամբ ընդունեց Ս. Պատրիարք Հայրն մեր և բոլոր միաբանական ուխտս :

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԼԷՆԿ ԹԻՄՈՒՐԱՅ

ԹԱՐԳՄԱՆԵԱՅ Ի ՏԱՃԻԿ ԲՆԱԳՐԷ

ՅԱՇԽԱՐՀԻԿ ԼԵՋՈՒ

ՅԱԻԵԼԵԱԼ ԵՄԱՆՕԹՈՒԹԻՒՆՍ

ԱՍՏՈՒԱԿԱՏՈՒՐ ՎԱՐՈՒՊԵՏ ՏԷՐ ՅՈՎՀԱՆՆԵՍԵԱՆՅՕ

ՅԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՈՒԽՏԷ

ՍՐԲՈՅ ՅԱԿՈՎԲԵԱՆՅ

1873. Ուր կը պատմուի Թիմուրայ ծնունդն և առաջին ծագումն, բովանդակ արշաւանքն և պատերազմն յայլ և այլ կողմանս աշխարհի . ազգաց եւ ազանց կոտորումն . քաղաքաց և գաւառաց կործանումն . թագաւորաց և իշխանաց բնաջինջ բարձումն . Հայաստանի և Վրաստանի աւերածը, և անտի բազմութեամբ գերեաց, լցեալ աւարօք եւ մեծագանձ ձոխութեամբ գնալն ՚ի Սըմըղանտ, և այլ արարմունքն և մահը :

Յաւարտ պատմութեանս համառօտ ծանուցմամբ կը յիշատակուին յաջորդք, սրգիք, և թողունք Թիմուրայ, մինչեւ ՚ի բարձումն թագաւորութեան ՚ի Թիմուրեան ցեղէ Աօզպէկ Թաթարայ :

Կը ծախուի թէ սուրբ Աթոցոյս գրատան թէ Կ. Պօլսոյ Երուսաղէմատան մէջ և թէ բոլոր ազգային գրածախներու քով : Գին թղթակազմին երկու հինգնոց . իսկ կիսակազմին 12 դահեկան :

ՅՈՒՑԱԿ ԳՐՈՑ

ՏՊԱՐԱՆԻ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԱԹՈՌՈՅՍ

ՍՐԲՈՑ ՅԱԿՈՎԲԵԱՆՑ

Ա

ԱԳՆԻՍ, Հայերենի փոխիցի Տաճկերէն Յ. Բիւրքաննի. Տպեալ 1872. հայերէն գրով տաճկերէն ընդուսւ, բարոյական և կրթիչ վեպ. 4

ԱՂՕԹԱԳՎՐԻՔ, Սրբազան տեղեաց աշխարհաբար և պատկերազարդ, գր. Կ. Յ. Ե. Տպ. 1867. բոլոր Ուխտատեղեաց վրայ աղօթելու համար սրտաուռ ճաղճմանքներ կը պարունակէ 2

ԱՆՈՒՐՋԻ ԴՍԻՕՆ, ոգեաց Մ. Թաթուլ, 1869, Բրիտանի Տնօրնութեան վրայ փոքրիկ քերթուած շարքար 1

ԱՌԱՔԻՆՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՅ, կամ ՄԵՆՏՈՐ ՄԱՆԱՅՑ, Թարգմանեց Տ. Հ. Թ. Սափալանեան, Երկրորդ անգամ Տպ. 1872: Գլխաւորն աղայոց համար խիստ կրթիչ և զօսեցուցիչ գիրք մի է, բարոյական գեղեցիկ պատմութիւններով 7

ԱՌԵՏԱՐԱՆ ԱՏԵՆԻ, Ս. Եկեղեցւոյ մէջ կարգացուելք աւետարաններն են, որոնք յինաց սկիզբէն առնելով մինչև շարժարանաց ճառերը ըստ արարողութեան Հայաստանեայց օւղղափառ Ս. Եկեղեցւոյ կը վերջանէ. որուն վերջէ տօնացոյց մը ևս գրուած է, որպէս զի թէ առեր պատշաճի աւետարանները որ ի ժամ Ս. Պատարագին կը կարգացունին, և թէ տօնախմբութեան օրերունը գտնել զիւրին ըլլայ 50

- ԱՌԵՏԱՐԱՆ փոքր, Տպեալ 1867. 6
- ՆՅԻՆՆԸ՝ կտակարանով, Տպ. 1867. 12
- ՆՅԻՆՆԸ՝ ճաշու, Տպ. 1868. 50

ՄԱՆՕԹՈՒԹԻՒՆ

Միկ տասնամիշը (*) նոյն գրքին հաջուագիւսա ՅԷԷԷՄԷՆ կը յայտնէ, իսկ երկուքը (**) բոջորջին սղառած ՅԷԷԷՄԷՆ:

Գրոց գիները գրուած են միջակ կազմի համար ջուրուշի հաշուով, իսկ կաշիակազմ, ոսկեջօծ եւ աւելի փառաւոր եցած մասնաւորներուն գինը մեծութեան եւ գրից համեմատ տարբերութիւն կուենան այստեղ նշանակուած գնէն, որոնք հինգնոցը հինգ ջուրուշ հաշուելով:

Բ

ԲԱՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ, ԱՇԱԿԵՏՈՒԼԵԱՑ ՄԵՋ. կանանց և օրհորաց ընտանեկան կեանաց և նոցա բարոյական կրթութեան խիստ ընտիր գասեր կուտայ, Տպ. 1869 (**) 1

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆ ՀԲԱՋԱՐՄԱՆ և ՋՂՋՄԵՆ և ԱՌԱՌՈՏԵԱՆ ԵՐԳՈՑ ԸՆՈՐՀԱՒՈՑՆ Գրեց Ս. Աթոռոյս մարան Մկրտիչ Վ. Աթուրեան, Տպ. 1854: Սուրբ Ներսէս Ընորհալւոյն Եկեղեցւոյ մէջ կարգացուած կրթութեան և այլն. համառօտ բացատրութիւններ կուտայ պարզ գրաբար (*) 6

Գ

ԳԱԳԻԿ ՎԵՐՋԻՆ ԱՐԲԱՑ ՀԱՅՈՑ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ, ՈՂԲԵՐԳՈՒԹԻՒՆ, գր. Ա. Սարգաւազ կարասեա Տ. Մինասեան, Տպ. 1872: Մեր Բազրատունեաց հարստութեան վերջին թագաւոր Գագիկ զժապող աքային գահակալութեան վրայ յօրինուած ազգային ընտիր թատրերգութիւն մի է 8

ԳՈՐԾԻՔ ԱՌԱՔԵԼՈՅ, Տպ. 1867 6

ԳՈՐԾԻՔ ՈՍԿԵՂԻՆԻԿ ՍԵՄՈՒԷԼ ՌԵՔՐԻ ՀԻԵԻ, Տպ. 1867, հին ուխտի խափանուած ըլլալուն և նոր ուխտի հաստատուելուն վրայ խորհրդածութիւններ կ'ընէ, Սամուէլ անուն հրեայ քահանայն նամակներ ուղղելով իրենց քահանայապետին 5

ԳՈՎԱՍՍԱՆԻՔ, Տպ. 1867, Սուրբ Երեսուցե մի և Տնօրնական Սուրբ Տեղեաց վերայ գրուած ոտանաւոր գովեստներ կը պարունակէ պարզ գրաբար և տաճկերէն 5

Ե

ԵՂԻՇԷՆ ԳԱՄԱՌՈՒԹԻՒՆ ՎԵՐԴԱՆԱՅՑ պատկերային ընտիր գործ նախնեաց, Տպ. 1867, Մեր Հայրենեաց, աղբութեան և սուրբ Եկեղեցւոյ պաշտպան սրբոց վարդանանց նահատակութեան պատմութիւնն է 7

ԵՐԵՒՈՅԹ ԿՐԻՑ, գրեց Ս. Աթոռոյս մարան Կ. Պ. Գրիգոր վարդապետ, Տպ. 1851 հայու կապ և իմաստասիրական ոճով հայ հեղինակութեան ընտիր աշխատութիւն մի է, կը ճառէ մարդկային կրից և անոնց աղբացութեան վրայ (*) 7

ԵՐԿՈՒ ԽՕՍԻՔ, ԵԿԵՆՅՈՑ ԳԱՏՕՆԵԻՑ ՌԻՂՈՒՆԸ մեր Եկեղեցականաց զիտաւոր պատկասութեանց վերայ երկարօրէն կը խօսի և զանոնք յուղղութեան կը հրաւիրէ, գոր պարտաւոր են ունենալ և ընթեռնուել ամեն աստիճանի Եկեղեցականք, տպ. 1875 5

ԵՓՐԵՄ ԽՈՒՐԻ, աղօթագիրք, գործ նախնեաց, Դ. Տպագ, 1870, Եփրեմ խա.

2.72

4.71

2.72

4.71

բիի աղօթքներուն բովանդակութիւնն է. սւր
աւելցած են շարձականն իւրարանչուք աւաւր
համար Աղօթչի սրբութեան Սաղմոս, Հարակմոս
Նարեկ և Յովհաննու գառնեցւոյն աղօթք
ները, և այլն .

7

Օ

ՕՍԱՆԱԶԱՆՈՒԹԻՒՆ ՀԻՆՅ ԴԱՐՈՒՑ
գր. Ս. Աթուռյս միաբան և արժանախոյառակ
այցելու Ազրիանու պօղակցի Պօղոս Պատրիարքի,
Բ. Տպ. 1862: հին և նոր կտակարանի պատ-
մութիւնն է կը պարունակէ իսկուս իւրհր.
գածութիւն, ողջմիտ բացատրութիւն և վա-
յելու յորգորակներ, հայերէն գրով և տաճ.
կերէն լեզուաւ, Երեք հատոր .

40

Բ

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹՈՒՂՔ ՆԵՐՄԵՒ
ԸՆԴՀԱՆՐԱՅՍՏՅՈՒՆՆԵՐ Տպ. 1871 Գ. որմ նախնեաց հնդնա-
կութի գերագանն, որ կը պարունակէ Ներսէս
Հնորհալոյ՝ առ համօրէն հայասեր աղինս և
առ մասնաւ որ անմիտ գրած իրատական թըղ-
թերը՝ լի քրիստոնէական զգացմամբ և անար-տ
բարոյականութեամբ. նայելու միաբանութեան
պատմաւաւ Յունաց կայսեր և Պատրիարքին
առ սուրբն Ներսէս գրած նամակները և անոնց
պատասխանները, որովք կը հերքէ Հնորհալոյն
քաջութեամբ և լի հմտութեամբ այն թիւր
և անտեղի կարծիքները, զոր Յօմբ ունեին Հա-
սոյ Եկեղեցւոյ վրայ .

18

Թ

ԹԱՆԳԱԿԱՆ ԽՐԱՏՈՒ Գ. Տպ. 1870
Ս. Աթուռյս միաբան Ազրիանու պօղակցի Պօ-
ղոս Պատրիարքի երկատիրութիւնն է պարզ
գրութար լեզուաւ և քաղցր ոճով յօրինուած:
Այս պատուական գիրքը կը պարունակէ իւր
մէջ խիտ ընտիր բարոյական հրահանգներ Ս.
Գրոյ և արտաքին իմաստասիրաց անյգղի վեճ-
ուոց վրայ հիմնուած և երկու մասի բաժնը
ւած է, առաջինն մէջ կը խօսի առաքինու-
թեանց՝ և երկրորդին մէջ մարտիեանց վրայ,
բնական ու բանական հաստատուն արայոյց-
ներով կը համոզէ սիրել և ի գործ դնել առա-
քինութիւնը և առել ու մերժել մարտիւնը .

18

ԹԱՓՕՐԻ ՏԵՏՐԱԿ Տարեկան. Տպ. 1859
Ս. Զարութեան տաճարին մէջ կատարուած
հանդէսներու և թափօրներու կարգն ու ա-
բարդութիւնները կը պարունակէ (՝) .

5

— Նոյնը՝ շարձական. Տպ. 1858 (՝) . 2
— Նոյնը՝ Ս. Եկեղեցւոյ տաճարին մէջ
կատարուած թափօրներու և հանդէսներու
համար, Տպ. 1870 . 4

20

ԹՈՒԱԲԱՆՈՒԹԻՒՆ ՀԱՐԱՌՈՑ Ս. Պ.
Փայտաղանի, Դ. Տպ. 1869. դաստիարակ
դպին դպրոցներու համար, գիւրուսոյց կար-
գաւ և ոճով յօրինուած .

5

Ժ

ԺԱՄԱԳԻՐԻ ԽՈՇՈՐԵԳԻՐ Տպ. 1866.
Հայաստանեայց սուրբ Եկեղեցւոյ ժամերգու-
թեանց նախնական կարգադրութիւնն է .

20

ԺԱՄԱԳԻՐԻ ԱՏԵՆԻ Տպ. 1870. սուր
բացի յամագրքէն բովանդակուած են նաև
Սաղմոս և Տօնացոյց .

50

Ի

ԻՆԴԻՐ Ս. ՏԵՂԵԱՅ ԵՒ ՆՈՐԱ ԳԱՇ
ՏՕՆԱԿՆ ԲՆՆՈՒԹԻՒՆԸ Տպ. 1871, Սուրբ
Տեղեաց մէջ՝ միւս քրիստոնէայ աղօցաց մեր
սեպհականութեանց ըրած բանարարութեան
պատմութիւնն է. Մանաւանդ Ս. Եկեղեցւոյ
և Ս. Փրկիչ Եկեղեցւոյ, Բեթղէմի Սուրբ
Ծննդեան և քանաւանից պրիմ և երկու գե-
րեզմանատանց վրայ 1870 ին պատմօճայէն է,
զամ քննութեանց բովանդակութիւնն է, որ
հարցափոփոյ կը պատմէ ամեն պարագայ, նաև
խիտ պարզ գաղափար մը կատայ այստեղի
աղօցաց մէջ եզմը վեճերուն պատճառաց և
արժանա իմնութիւնն վրայ (**) .

6

ԽՈՐՀՐԴԱՏՈՒԹԻՒՆ Ս. ՊԱՏԱՐԱԳԻ
գորմ նախնեաց, Տպ. 1842. Ներսէս Լամբ-
րանցւոյ Ս. Պատարագի խորհրդոյն աղօթից
և օրհնութեանց վրայ ըրած բացատրու-
թիւնն է (՝) .

10

ԽՈՐՀՐԴԱՏԵՏՐ Ս. ՊԱՏԱՐԱԳԻ ըստ
կարգադրութեան և արարողութեան Հայաս-
տանեայց սուրբ Եկեղեցւոյ, Տպ. 1875 .

10

Կ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹԻՒՆ ԱՌՈՂՋՈՒԹԵԱՆ
աշխատատիրեաց գերագ Լեւոնան Զարա-
րեանց, Տպ. 1871, Մարդուս կենաց առց-
նութիւնը լաւ պահպանելու համար խիտ օր-
տակար կանոններ կ'աւանդէ, զգուշութեան
համար խրատները և մասնաւորապէս պէտք է
զամ գեղերը զգուշութեամբ նշանակուած են .

5

ԿԵՆԱՍԱԳՐՈՒԹԻՒՆ ԲԱՍԲԱԼԱՅ
Թարգմանեց Մ. Ս. Ս. Սանփանեան Տիգ-
րանակերացի, Տպ. 1869: Բարձր գաղղեացի
իմաստասիրին կենաց պատմութիւնն է աշխար-
հաբար լեզուաւ (՝) .

2

ԿՏԱԿԱԳԻՐ ՀՈՒՅԵՆՆԵՐ ՈՒՆՑ, գրեց
Աբգար Խոճնց, Տպ. 1855. պարզ գրութար
լեզուաւ, հօր առ որդին գրած զանազան նիւ-
թոց վրայ պիտանի և օրտակար խրատներ (՝) .

6

ԿՐԹԱՐԱՆ ԱՒԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԲԱՆԻՑ՝
 գասերու բաժնուած, ԴԱՍ Ա. Սիմոն Պետրոս 1 20
 — — ԴԱՍ Բ. Սաճարացի . 1 20
 — — ԴԱՍ Գ. Ուրշիք Աստու-
 ծոյ՞Գ. ազգիարենէ թարգմանարար գրեց Մէլիքի-
 սեղեկ վ. Մուրատեան Տպ. 1871. փոքրիկ տեա-
 րակներ են, որ ժողովրդեան ուսման համար
 աշխարհաբար սահուն ոճով գրուած է, Ս.
 Աւետարանի զանազան նիւթոց վրայ խիստ
 պարզ և քրիստոնէական ոգեով ընտիր բացատ-
 րութիւններ կուտայ. առաջինը՝ կը բացատրե-
 « Դու ես վէժո խօսքը, երկրորդը՝ « Սիրէ քու
 ընկերդ քու անձիդ պէս ո. և երրորդը՝ « Որ-
 շիք Աստուծոյ »

ՀԱՄԱՊԱՏՈՒԹԻՒՆ ԵՐԱՅԱԿԱՆ Ա.
 ՌԱՔԵԼՈՑ, հանդերձ յաւերւածով, Գ. Տպ. 1864.
 գործ նախնեաց, Սիւրբառացի Միսիթար
 քահանային, Ողջամիտ բացատրութեամբ ճշ-
 մարիտ և հաստատուն անպայտցներով և պատ-
 ճառներով կը հերքէ Ս. Պետրոս Առաքելուն
 կարծեցեալ գլխաւորութիւնը, և կը հաստատե-
 Ս. Առաքելոյ ամենուն ալ նոյն պատիւը, նոյն
 իշխանութիւնը պաշտօնը և արտօնութիւնը
 Յիսուս քրիստոսին ստացած ըլլալին . . . 4

ՀԱՄԱՌՕՏՈՒԹԻՒՆ ՔՐԻՍՏՈՆԵԱ-
 ԿԱՆ ՈՒՍՄԱՆ Հայաստանեայց առաքե-
 լական Եկեղեցոյ, գր. Պետրոս Շան-
 շեանց, քրիստոնէական ուսումն աւան-
 դերու համար խիստ զիւրիմաց ոճով և դա-
 սական ընտիր կարգադրութեամբ յօրինուած
 և ազգային դպրոցաց համար սահմանուած դա-
 սատեար մի է. որ նախ Պօլիս տպուած էր Ռու-
 սաստանի հայոց լեզուաւ, իսկ հիմա երկրորդ
 անգամ տաճկաստանի հայոց լեզուաւ տպուած է
 Ս. Աթոռոյ տպարանը, 1875. . . 4

ՀԱՅԵԼԻ ՎԻՐԱՅ, Ի ՏԵՐ Պօղոս քա-
 հանայե Էօսեմիչոյ, Տպ. 1852. Էօմն մա-
 հացու մեղաց վրայ ոտանաւոր մի է (**). . . 6

ՀԵԳԵՒԵՆ Խոշորագիր, Տպ. 1869. հե-
 գելով կարգաւ սովորու համար . . . 50

ՀԵՆՐԻԿՈՍ ԵՒ ՄԱՐԿՈՍ, գաղղիկերէնէ
 ազատ թարգմանեց Յովհաննէս Թ. Էօսեմիչ-
 ցի, Տպ. 1870. հրահանգիչ բարոյական վեպ
 աշխարհաբար լեզուաւ . . . 2 20

ՀՐԱՀԱՆԳ ՍԻՐՈՑ, գործ Մաղեղեան
 Յովսէփ վարժապետի, Տպ. 1870. Սուրբ Գրոց
 անցիկի վճիռներով և ճշմարիտ ապացոյցներով
 կ'ուսուցանէ ճշմարիտ սիրոյ ինչ լինելը ինչ
 նշան և ինչ յատկութիւն ունենալը, դասական
 ոճով և աշխարհաբար լեզուաւ . . . 2

Դ

ՂԵՐՈՒԲՆԱ ԵՂԵՍԱՏՅԻ, ԵՒ ԵՍՅՅԻ
 ԿՅՔՈՂԻԿՈՍ ԱՂՈՒՆԵՑ, գործ նախնեաց, Տպ.
 1868. Պատմութիւն սուրբ Արզարու Ի Բը-
 րիստոս հաւատարուն . . . 5

Ո

ՃԱՇՈՑ ԳԻՐԲ, կարգադրեալ հայաստա-
 նեայց ուղղափառ առաքելական Ս. Եկեղեցոյ
 վարդապետաց բարդատու թեմաք ընտիր գրա-
 գրաց և և զանազան տպեալ Աստուածաշունչ
 գրոց, մեծագիր երկու հատարի բաժնուած,
 որուն մէջ աւուր պատշաճի կըլած իրատներն
 ալ ըստ կարգի Տննացոյցի գրուած են որով
 Տննացոյցի պաշտօնն ալ կը կատարէ, Տպ. 1875.
 երեք ոսկի օսմանեան . . . 300

ՃԱՌ ՀԱՆՈՐԻՈՒԹԵԱՆ, գործ Արաբ-
 կերի Սալմիայ գիւղցի Յովսէփ վարժապետի
 Մարտիրոսեան, Տպ. 1860. Հաղորդութեան
 խորհրդոյն վրայ ողջամիտ տեսութեամբ և ըն-
 տիր բացատրութեամբ, մարուր գրութար լե-
 զուաւ գրուած ճառ մի է (*). . . 4

ՃԱՌԲ ԴՊՐՈՑԱԿԱՆԲ, վանուցս Ժա-
 ուանդաւորաց դպրոցի աշակերտաց պարզեւա-
 բաշխութեան հանդիսից մէջ խօսած մէկ քանի
 ճառերն են, երկու փոքր տետրակներ, Տպ.
 մին 1865. և միւսը՝ 1867 . . . 50

ՃԱՐՏԱՍՆՈՒԹԻՒՆ ԵՌՁԵՌՆ, աշխա-
 Եղեալար Մուրատեան, Տպ. 1868. Ճարտա-
 սանութեան ուսումն համառօտ կերպիւ և
 պարզ ոճով աւանդող աշխարհաբար դաս-
 գիրք մի է ազգային դպրոցաց համար . . . 5

Ս

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ ՆԱԽՆԵԱՅ,
 Տպ. 1856. Ս. Գրիգոր նարեկացոյն և վաս-
 թամ վարդապետի ճառերը պորտուակող փոք-
 րիկ գիրք մի է մարուր գրութար լեզուաւ (*). . . 6

(Մնացորդը հետևեալ թուով):

Սուրբ Աթոռոյ Տպարանէն Ի լոյս
 ընծայուած վերայգրեալ Գիրքերը կը
 ծախուին հետեւեալ գաւառները,
 Կ. Պոլիս Երուսաղէմիտան մէջ, Կա-
 բին՝ Տիգրանակերտ՝ Մարաշ՝ Ուսթայ՝
 Անթէպ՝ Հալէպ՝ Պաղտատ՝ Ատանայ՝
 Խարբերթ՝ Մալաթիա և Կիւրիւն,
 Ուզողը կարող է վերայգրեալ գրասու-
 ներէն պէտք կըլած Գրքերը գնել: